

2013

ՍԻՆ

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊՐԵՍՈՎԱՆԻԱՆ ՀՐԱՄԱՔԱՂԱՔԻ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԻ ՀԱՅ ՊՐԵՏԵՐԱԳՐԱՎԱՐԱՆ



ԽՈՐ ՀՐԱՄԱ

Ը. ՏԱՐԻ 1934



ՏՊԱՐԱՆ ՄՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ

ԵՐԱՌՈՒՍԱԿԵՄ



Ա Ի Ռ Ա Յ Ո Ւ Ն Ա Ր Ա Վ Ա Գ Ի Ր

Հ. ՏԱՐԻ - ՆԱՐ ՇՐՋԱՆ

1934-ԳԵԿԱՑԵՄԲԵՐ

Թիվ 12

ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՆԴՈՒԿՆԵՐ

Ա. Ա.

ԽՈՐԵՎ Ա.
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՄՊԵՏ
ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ
ՈՅԶԱ - 1932

ԽՈՐԵՎ ԽԵՆՈՎՅ ՅԻՍՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՒՄ ԵՒ Ա.ՆՀԱ.ՍՍ.ՆԵԼԻ
ԿԱ.ՄՐՈՅՆ Ա.ՍՏՈՒԾՈՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԱ.ՊԵՏ ԵՒ ԿԱ.ԹՈՂ.ԻԿՈՍ Ա.ՄԵՆԱՅՆ
ՀԱՅՈՅ ԾՈ.ՅՐՈ.Գ.ՊԵՆ ՊՈ.ՏՐԻ.Ո.Ր.Ք ՀԱ.ՄՈ.ԶԳ.Ա.ԿՈ.Ն ՆԱ.ԽԱ.ՄԵԾԱ.Ր Ս.ԹՈ.Ո.Ո.Յ
Ա.ՐՈ.ՐՈ.ՏԵ.Ո.Ն Ա.Ո.Ա.ՓԵԼ.Ա.ԿՈ.Ն ՄԱ.ՅՐ ԵԿԵՂ.ԵՑԻՈՅ ՄՐԲՈՅ ԿԱ.Թ.ՕՂ.ԻԿԵ
Է.ԶՄԻՒԾՆԻ ՇՆՈՐՀ.Զ.Ա.Ր.Դ Տ. Ա.Ո.ՀԱ.Կ ԵՒ Տ. ԲՈ.ԲԳ.ԷՆ ԿԱ.Թ.ՕՂ.Ի-
ԿՈՍՍ.Յ ՏԱ.ՆՆ ԿԵԼԻ.ԿԻՈՅ, Ա.ՄԵՆԱ.Պ.Ո.ՏԻՒ ՊՈ.ՏՐԻ.Ա.Ր.ՔԻ ԵՐՈՒ.Ս.Գ.Լ.Մ.Ի Տ. Տ.
Թ.Ո.Ր.Գ.Ո.Մ Ա.Ր.Ք.ԵՊԻ.ՍԿՈ.ՊՈ.ՍԻ, Ա.ՄԵՆԱ.Պ.Ո.ՏԻՒ ՊՈ.ՏՐԻ.Ա.Ր.ՔԻ Կ. ՊՈ.Լ.Ս.Ո.Յ
Տ.Մ.Ե.Մ.Ր.Պ Ա.Ր.Ք.ԵՊԻ.ՍԿՈ.ՊՈ.ՍԻ, Ա.Ո.Ա.Զ.Ն.Ո.Ր.Դ.Յ. Ա.Ր.Ք.ԵՊԻ.ՍԿՈ.ՊՈ.Ս.Յ ԵՒ Ե-
ՊԻ.ՍԿՈ.ՊՈ.Ս.Յ, ՀՈ.ԳԵ.Խ.Ո.Ր ՀՈ.Վ.Ո.Ւ.Յ ԵՒ ՄՐ.Բ.Զ.Ն.Ա.Գ.Ո.Ր ՊՈ.Շ.Տ.Ո.Ն.Ե.Յ, Ա.ԶԳ.Ա.Յ.Ի
ՀԱ.ՍՏ.Ա.Տ.Ո.Ւ.Թ.Ե.Ո.Ն.Յ, ԿԵ.Դ.Ր.Ո.Ն.Ա.Կ.Ո.Ն Վ.Ա.Ր.Չ.Ո.Ւ.Թ.Ե.Ո.Ն.Յ ԵՒ ՀՈ-
Գ.Ա.Բ.Ա.Ր.Չ.Ո.Ւ.Թ.Ե.Ո.Ն.Յ ԵՒ ՀԱ.Մ.Յ.Յ ՄԻ.Ր.Ե.Յ.Ա. Ժ.Ո.Գ.Ո.Վ.Ր.Մ.Ի.Թ.Ե.Ո.Ն ՄԵ.Ր.Ո.Ւ.Մ,
ՀԱ.Պ.Ո.Զ.Ո.Տ Զ.Ո.Ւ.Կ.Ո.Յ ՄԱ.ՅՐ Ա.Թ.Ո.Ո.Ո.Յ Ո.Ղ.Զ.Ո.Յ ՀԱ.Յ.Պ.Ե.Տ.Ո.Կ.Ո.Ն ԵՒ ՕՐՀ-
ՆՈՒԹԻՒՆ Ի ՄԻ.Ա.Ծ.Ն.Ա.Լ.Զ ՄՐ.Ո.Յ Տ.Ա.Զ.Ա.Ր.Է.Ս

Ապաքէն յայտ է Զեղ ամենեցուն սիրելեաց եղբարց Մերոց և զաւա-
կաց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյս, թէ ի սոյն ամի լցաւ հազար հինգ
հարիւրամեայ տարեգարձ ոսկեղէն թարգմանութեան Սուրբ Գրոց ի հայ լեզու,
միոյն ի կարեւորազոյն եւ սքանչելի դործոց յէշս պատմութեան ազգիս: Զի
թարգմանութիւն Հնոյ և Նորոյ Կտակարանաց հիմն հաստատութեան եղեւ ի մեղ
վառաւոր յիշատակարան դպրութեան և շտեմարան ճոխութեան դասական լեզ-
ուիս հայոց, որպէս փարոս պայծառ, լուսաւորելով զճանապարհս յառաջադի-
մութեան և հոգեւոր ստեղծագործութեան դարուց ի դարս: Գիրք Սուրբք ի մայ-
րենի լեզու աղքիւրք յորդառատք հանդիսացան ոչ միայն ի զովացումն պատքեալ

հոգւոց հաւատացելոց, այլ և ճիշդաւորեցան ի նմանէ վատակք կենդանաբարք յոռոգումն անդաստանաց Եկեղեցւոյս ի բովանդակ մտաւոր կեանս Հայկազեանս Ազգի։ Որպէս առաջին երախայրիք Գիւտի Գրոց եւ ճգանց Ս. ՍԱՀԱԿՈՅ ՊԱՐԹԵԻԻ և ՄԵՍՐՈՊՈՅ ՄԱՆՈՅՈՅԻ և երանելի աշակերտաց նոցա՝ եղեւ նա կոթող յաւիտենական փառաց եւ պարծանք Ազգի Մերում յաչս քաղաքակիրթ ազգաց և բանասէր զիտնոց, յորոց և — Թագուհի Թարդմանութեանց — կոչեցաւ։

Ի ձեռն այսր եղելութեան մատչելի եղեւ ազգի մերում հաւատ լուսաւոր և վարդապետութիւն կենդանաբարք քրիստոնէական կրօնի, և որ առաւելն է նկարեցաւ ի մեզ պատկեր կենդանի անձնաւորութեան ՏԵԱՌՆ ՄԵԲՈՅ ԵՒ ՓԻՉԶԻՆ, ՑԻՍՈՒՍԻ ՔԻՄԻՍՑՈՍԻ, որ առաջնորդ և խրախոյս կենաց եղեւ ի դըժւարին պարագայս վիճակեալս Ազգի մերում յընթացս պատմութեան, առանց յուսահատութեան և լքման սրտի մղերով ի սրբազնն և ի բարձր ոլորտ կրօնական, հոգեւոր և մտաւոր կենաց, մամնակից առնելով յաւիտենական բարեաց, ի մշտնշենական աղբերէն կենդանութեան բղիսելոց։

Յանկութիւն և բաղձանք սրտի Մեր է սրել զդիտակցութիւն ժողովրդեան եւ Ազգիս յիշատակաւ մեծի զործոյն և տալ տոիթ վերազնահատութեան սըրբազն և մեծի պարզեւին Աստուծոյ, ի թանկազին ժառանզութեանս նախնեաց, արծարծելով զերախտազիտական զգացմունս եւ զսէր առ մեծ երախտաւորս ազգիս, առ երանելի դասս ասեմ սրբոց ԹԱՐԴԻՄԱՆՉՈՅ, զիսաւորութեամբ Մըրոցն ՍԱՀԱԿՈՅ ՊԱՐԹԵԻԻ եւ ՄԵՍՐՈՊՈՅ ՄԱՆՈՅՈՅԻ ։

Ուստի եւ Հայրապետական այսու կոնդակաւ յայտարարեմք զայս ամս ողջոյն տարի յորելինական, սկսեալ ի տօնակատարութենէ Մըրոց ԹԱՐԴԻՄԱՆՉՈՅ ներկայ տարւոյս մինչեւ ի նոյն տօն ի 1935 ամի, ի յիշատակ թարդմանութեան Սուրբ Գրոց։

Առ այս կարգեմք զԱմենապատիւ Պատրիարքն Ս. Սաղիմայ զՏէր Թորգոմ Արքեպիսկոպոսն որպէս զներկայացուցիչ Մեր եւ զգեկավար կազմակերպութեան զործոյս ի մէջ հաւատացելոց ի սփիւռս Արտասահմանի, հաստատելով զառանձին կերպոնական Յանձնաժողով ընդ նախազահնաւթեամբ իւրով և մասնակցութեամբ մի մի ներկայացուցչաց Շնորհազարդ Կաթողիկոսացն Տանն Կիլիկիոյ եւ Ամենապատիւ Պատրիարքին Կ. Պոլսոյ, եղարց Մերոց։

Ազօթեմք առ Բարձրեալն օրհնել զյիշատակ Մըրոց ԹԱՐԴԻՄԱՆՉՈՅ և արդիւնաւորել զգործս Յանձնաժողովոյն զիսաւորութեամբ Ամենապատիւ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոսի Պատրիարքին Ս. Սաղիմայ, նուիրելոյ ի փառաւորութիւն անուան նոցա, ի պայծառութիւն Մըրոց Եկեղեցւոյ և ազգային դպրութեանց։

Շնորհք Տեառն եղեցի ընդ ամենեսեանդ, ամէն։

(Խոկականին վրայ ոսորագրուած է.)

Ի 1-ն Հոկտեմբերի 1934 ամի
Բատ Տումարիս ԱՅՉԳ

Ի Հայրապետութեան Մերում յԲ. ամի
Արարատեան Մայր Աթոռ. Ս. էջմիածնի
Ի Վաղարշապատ
Թ. 1076

ԽՈՐԷՆ Ա.

ԿՍԹՈՒՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ



ԽՈՐԴԵՐ Ա.
ԵՊԻՍԿՈՎՈՎՈՍՎԵՏԵ
ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՆ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԴՅԱԱ - 1932

ԽՈՐԵՎ ԽԱԹԱՅ ՅԻՍՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՒ ԵՒ Ա.ՆՀԱ.ԱԱ.ՆԵԼԻ
ԿԱ.ՄՈՒ Ա.ԱՏԱԽՈՅ ԵԳԻՍԿՈՊՈԱ.ՊԵՏ ԵՒ ԿԱ.ԹՈՊ.ԼԿՈՍ Ա.ՄԵՆԱ.ՑՆ
ՀԱ.ՑՈՅ ԾԱ.ՑՐՈ.Գ-ՈՅՆ ՊԱ.ՏՐԻ.Ա.ՐՔ ՀԱ.ՄՈ.ԶԳ.Ա.ԿՈ.Ն ՆԱ.ԽԱ.ՄԵԾՈ.Ր Ա.ԹՈՈ.ՈՅ
Ա.ՐՈ.ՐՈ.ՏԵԽ.Ա.ԿՈ.Ն ՄԱ.ՑՐ ԵԿԵՂ.ԵՑԻՈՅ ԱՐԲՈՅ ԿԱ.ԹՈՒ.Պ.ԼԿԻ
ԵԶՈՒԾԵՐ Ա.ՄԵՆԱ.ՊՈ.ՏԻՒ ՊԱ.ՏՐԻ.Ա.ՐՔԻ Ա.ԱՏԱԽ.Ա.ԺԱ.ԿՈԽ ՏԵՂ.ԵԱ.ՑՆ
ԱԱ.Գ.Ի.ՄՈ.Յ, ՏԵԱ.ՈՒ ԹՈՐԴ.ՈՄՈ.Յ Ա.Ր.ՔԵ.ՊՈ.ՄԿ.ՊՈ.ՈՍ ԳՈՒ.ՇԱ.ԿԵ.Յ.Ն, ՀԱ.ՐՈ.
ՀԱ.ՏԻ ՄԱ.ՑՐ Ա.Թ.ՈՈ.ՈՅ ԿԱ.ԹՈՒ.Պ.ԼԿԻ Ա. ԵԶՈՒ.ԾՆԻ ԵՒ ՀԱ.ԿԵԾԻՆ ԵՒ ԱԲ-
ՐԵԼԻ ԵՂ.ՅՈՐ ՄԵՐՈՒՄ ԽԵ.ԳՈ.Լ Ի.ՏԵՐ

Ընկալեալ Մեր զգուրիս Զեր, որ յ9-ն օգոստոսի տարւոյ ընդ համարաւ 3361-27, բարւոք համարեցավ ի փառաւորութիւն անուան Մրցոց Թարգմանչացն ԱՍՀԱԿԱՅ ՊԱՐԹԵՒԽ եւ ՄԵՍՐՈՊԱՅ ՄԱՇՏՈՅԻ եւ երանելի աշակերտացն եւ ի յիշատակ մեծի տարեղարձի բարգմանորեանն Ա. ԳՐՈՅ ի հայ լեզու յայտարակել զողջոյն ամն, սկսեալ ի տօնակատարութեանէ Մրցոց ԹԱՐԴՄԱՆՉՈՅԻ ներկայ տարւոյ մինչեւ ի տօն ի 1935 ամի, յորելինական տարի :

Առ այս կարգեմք զջեզ ներկայացուցիչ Մեր ի սփյուռ Հայութեան Արտասահմանի, եւ առաջարկեմք Սիրելուրեան Զերում հաստատել զառանձինն Յանձնաժողովը ընդ նախազանուրեամբ Զերով, մասնակցուրեամբ ներկայացուցաց Շնորհազարդ Կարուղիկոսացն Տաճն Կիլիկիոյ եւ Ամենապահի Պատրիարքին Կ. Պոլսոյ, եւ կազմակերպել զօնակատրութիւն նոցա ի համայն սփյուռ զառութահայուրեան, ընդ նշանակած միութեան համայն Ազգին, լեզուի, մատենագրուրեան եւ հաղափակրութեան ամենայն Հոգեւոր սեղծագործուրեանց :

Զեզ մնայ, ընդ Յանձնաժողովոյդ՝ կազմել զմանրամասնութիւն ծրագրի և արդինառութեան մեծի յոթելինական տօնիս, ըստ ցանկութեան Մերու կատարելով զեկեղեցական, զպարոցական և զգրական հանդէս, առնել զգասախօսութիւնս, հրատարակել զնին և զնոր ուսումնասիրութիւնս, նուիրեալս բարզմանութեան կամ մեկնութեան Ա. Գրոց, հրատարակել զնայագիտական

ժողովածուս, զձեռագիրս նախնեաց, և զհանրամաշչելի տերակս ի լուսաբանութիւն մեծի յորելինական տօնիր՝ վասն հաւատացեալ հօսին և ժողովրդեան:

Տամբ Զեղ զիրաւունս նաև ձեռնարկելոյ հանգանակութեան ի նրանուականից աշխատութեանց, մատնանելոց յայս կոնդակի եւ յայլ բարեսէր նպատակս :

Ունիմք հաղորդել զայտանէ և Նորհազարդ Եղբաց Մերոց Կարողի-կոսացն տանն Կիլիկիոյ և Սմենապատի Պատրիարքին Կ. Պոլսոյ:

Մաղթեմ յԱսուծոյ տալ կարողութիւն Զեզ եւ Յանձնաժողովոյդ, կազմելոյ ընդ նախագահութեամբ ձերով, արդինաւորել զայս տօն մեծ յորեկինական ի բարգաւանումն ազգային դպրութեան եւ գիտութեան, ի փառաւորութիւն անուան Արքոց Թ.Ա.ՐԴ.ՄՈ.Ն.ՀԱ.Ց.Ն, ի պայծառութիւն Եկեղեցւոյ մերոյ արքոյ եւ իսկ եւ յեղբայրական զործակցութիւն բոլոր Եկեղեցեաց եւ հատուածոց հայութեանս որ ի սփիւռս :

Աղօթեցու հանապազ վասն հաստատութեան եւ պայծառութեան Հայաստանեայց Ա. Եկեղեցւոյն եւ վասն անդորրութեան եւ Եղանակութեան Աղջիս Հայոց:

1-6 Հոկտեմբերի 1934 ամի

(Խոկականից վրայ ստուգրաւած է.)

Էս Տումարիս 0-329

፲፻፲፭፻፲፭

Ի Հայրապետութեան Մերում յէ. ամի
Արարատեան Մայր Առռ. Ս. Էօդիածնի

ԿԱՐՈՅ ԽՈՍՀ ԱՐԵՎԱՏՅԱՆ ՀԱՅՈՑ

Introduction

P. 1077



ԵՐՋԱԲԵՐԱԿԱՆ

Պարտականութիւն ունինք հաղորդելու Սփիւռքի, այսինքն արտաքոյ Հայոստանի և Խորհրդային Միութեան ցըռւեալ բոլոր մեր սիրելի ազգակցաց, թէ՛ անոնց՝ որոնք արդէն վաղուց բնակաւորուած են, և թէ՛ անոնց՝ որոնք մեծ պատերազմէն ի վեր իրր նոր զաղթականներ հաստատուած են այն վայրերուն մէջ, ուր կը գտնուին այժմ:

Թէ Ազգիս Հոգեոր Տէրն և Հայաստանեացս Ս. Եկեղեցւոյ ընդհանրական Հայրապեան, Տ. Տ. ԽՈՐԵՆ Ա. ՍՐԲՈԶՆԱՎՈՅՑՆ ԿՈԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅԻՆ ՀՈՅՈՅ, սահմանած է և յատուկ սրբատառ կոնդակով հրամանազրած՝ որ ներկայ 1934 տարւոյ հոկտ. 27ի Սրբոց Խարզմանչաց տօնէն սկսելով մինչեւ յառաջիկայ 1935 տարւոյ նոյն ամսուան նոյն տօնը, այսինքն ամբողջ տարեար տեւողութեամբ ժամանակամիջոց մը, նկատուի յորելինական տարի՝ ի յիշատակ ՀՈՅՈՅԸՀԵԿԳՅՈՐԻԿՐԱՄԵԱԿԻ կամ ԺԵՐԵ. ԴԱՐԱԴԱՐՁԻ ԱՄԵՆԱՆՅԱՅՆ ՀՈՅՈՅ ՀՈՅԵՐԻՆ, ԹՈՅԻՄԵՆԱՎՈՅՑՆ Ա. ԽՈՐԵՆ Ա. ԽՈՐԵՆ ՀՈՅՈՅ ՀՈՅԵՐԻՆ, որ կատարուեցաւ քրիստոնէական թուականի երա, գարուն, մեր զբականութեան ոսկեգարեան շըլանին, սկսելով անշուշտ հայերէն զիրերու զիւտէն անմիշապէս յետոյ, և տեսելով հաւանաբար մինչեւ 434 թուականը, ձեռամբ հայութեան երկու անմահանուն մեծ սուրբերուն, ՍՈՅԱԿՈՅՑ ԵՒ ՄԵՄՐԱՊՈՅՑ և իրենց երջանիկ աշակերտաներուն, ՍՐԲՈՅՑ ԹՈՅԻՄԵՆԱՎՈՅՑ ՀՈՅՈՅ ՄԵՐՈՅՑ, որոնց ամէնուն «յաւիտենական յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:

Վեհափառ Հայրապետն Ազգիս, նկատելով հաւանաբար Ս. Քաղաքիս աշխարհազրօրէն կեղրոնական զիրքը, և Ս. Աթոռոյս կազմակերպեալ Միաբանութեան եւ տպարանական եւ այլ դիւրութեանց հանգամանքները, հաճած է պատուիրել մեզ որպէսզի, զործակցութեամբ յատուկ կեդր. Յանձնաժողովի մը՝ որուն մէջ պիտի գտնուին նաև կիլիկիոն ՇՆԵՐՀԱԶԱՐԴ Ս. ԿՈԹՈՂԻԿՈՍՆԵՐԻՆ, և Կ. ՊՈԼԱՍՈՅՑ ԱՄԵՆ. Ս. ՊՈՏՐԻԱՐՔԻՆ նշանակուած մը մի ներկայացուցիչներ, մենք ստանձնենք յորելինական այդ զործին ի սփիւռ Հայոց կատարման՝ յանուն իւր վերատեսչութեան և զեկավարութեան պարտականութիւնը:

Թէ և ծանրաբեռնուած սեպհական զբաղութներով մեր ծանրակիր պաշտօնին, բայց մեծարանքով յիշատակի մեր սրբանուէր թարզմանիչ նախահարց, և պաշտամունքովը մանաւանդ Աստուածաշունչի հայերէն թարզմանութեան փրկական զաղափարին, խոնարհած լինելով ի հրաման մեր Պատուական Եպիսկոպոսապետին, ոոյն առաջին շըլաբերականով կը ծանուցանենք թեմական ԱՌԱԶՆԱՐԴ ԵՒ ՏԵՂԱՊԱՀ ԵՒ ՓՈԽԱՆԱՐԴ ԳԵՐԱԾՆԱՐԴ ՍՐԲՈԶԱՌՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԵՒ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԵՐԳԱԲՈՅ, ԳԵՐԱՊՈՏԵՒ ՎԱՐԴԱՊԵՏԱՅՑ ԵՒ ԱՐԺԱՆԱԾՆԱՐԴ ՔԱՀԱՆԱՅ ԱԽՐԵԼԵԱՅ, ՊՈՏՈՒԱՐԺԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺԱՊԱՊՈՅՑ, ՏԵՍՈՒՀ ԵՒ ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՅՑ, ԵԿԵՂԵՑԵԱՅ ԵՒ ՎԱՐԺԱՊԱՐԱՐՈՅՆ ՀՈԴԱԲԱՐՁՈՒԹԵԱՅՑ, ԲԱՐԵԳՈՐԾՈՎԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՄԻԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՅՑ ԵՒ ՄԱՐՄԵԱՅՑ ԽՄՐԱԳՐՈՒԹԵԱՅՑ, ԵՒ ԱՄԷՆ ԿԱՐՔԻ ԱԶԳԱԱԽՐԵՎԱԿԱՆ ՏԵՍՈԶՈՒԹԵԱՅՑ ԵՒ ՈՒՍՈՒՑՉՈՎԱԿԱՆ ՄԱՐՄԵԱՅՑ ԵՒ ՀԱՄՈՐԷՆ ՊԱՏՈՒԱԿԱՆ ԺԱՊԱՊՈՅՐԴԻՆ թէ, ի զործադրութիւն մեզ յանձնուած ոոյն պարտակա-

նութեան, Ա. Աթոռոյս հովանոյն ներքեւ ի Ա. Երուսաղէմ կազմած ենք «ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՉԵՆԱԺՈՂՈՎ ՏԱՄՈՒԵԼԻ ԳԵՐԱԴԱՐ ՅՈՒՅԵԼԻՆԻ ԱՍՏՈՒԱՆԱՇՈԽԵՆՉԻ ՀԱՅԵՐԼԻՆ ԹԱՐԴՄԱՆՈՒԹԵԱՆ», բաղկացած՝ մեր նախադահութեան տակ՝ Հաստատութեանս Տնօրիչ Փողովոյ և Աւատամական Խորհրդոց գոյզ մարմիններէն, որոնց անդամներն են՝

ԳԵՐ. Տ. ՄԵՄՐՈՅ Ս. ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԵԱՆԵԱՆ ԱՏԵԼՈՎԵՏ

ԳԵՐ. Տ. ՄԿՐՏԻՉ Ա. ԵՊՈ. ԱՂԱԽԱՆՈՒՆԻ	ՀՈԴ. Տ. ՏԻՐԱՆ ՎՐԴ. ՆԵՐՍՈՅԵԱՆ
ԳԵՐ. Տ. ԱՄԲԱՏ Ա. ԵՊՈ. ԳԱԶԱԶԵԱՆ	» Տ. ՀԱՅԿԱԶՈՒՆ ՎՐԴ. ԱԲՐԱՍԱՄԵԱՆ
ՀՈԴ. Տ. ԿՐԵԱՆՀՈՎ ՎՐԴ. ԳԱՍՊՐԵԱՆ	» Տ. ԶԳՈՆ ՎՐԴ. ՏԵՐ ՑԱԿՈԲԵԱՆ
» Տ. ԿԻՒՐԵՆ ՎՐԴ. ԽՈՐԱՑԷԼԵԱՆ	» Տ. ՄԵՐՈՎՔԵ ՎՐԴ. ՄԱՆՈՒԿԵԱՆ
» Տ. ԽՈՐԱՅԻՐ ՎՐԴ. ՊՈՂԱՐԵԱՆ	» Տ. ՏԱԿԱՐԸ ՎՐԴ. ԳՈՒՅՈՒՄՑԵԱՆ ԱՏԵԼՈՎԵՏ

որոնց վրայ ի մօտոյ կը յուսանք աւելցուած տեսնել կիլիկիոՅ ՇՆԱՐՀԱՋԱՐԻ ԿՈԹՈՂԴԻԿՈՍՈՅ և Կ. ՊԱԼԱՍՈՅ ԱՄԵՆ. Ա. ՊԱՏՐԻԱՐՔԻ ներկայացուցիչները։

Արդ, սոյն կեղը. Յանձնաժողովը զումարած ըլլալով իր առաջին և երկրորդ նիստերը, կատարուած են հետեւեալ տնօրինութիւնները։

1. — Թէկ Վ.Հ. ՄՐԲԱՋՆՎԳՈՅՑՆ ՀԱՅՐԱՊԵՏԾԻ հրամայած էր որ Յորելինական Տարին սկսի ներկայ 1934 տարւոյ Հոկտեմբեր 27-ին Թարգմանչաց տօնէն, բայց նկատելով որ կոնդակին յապաղման պատճառաւ այլիս նիւթական անկարեկիութիւն կայ այդ կէտին զործադրութեան, յորելինական տօնակատարութեան շրջան հոչակել ներկայ Դեկտեմբերէն սկսեալ մինչև յառաջիկայ Հոկտեմբերի մետասանամսեայ տեսողութիւնը։

2. — Այդ մետասանամսեայ շրջանին մէջ յորելինական հանդիսակատարութեան երեք հանգրուաններ նկատել երեք հետեւեալ եկեղեցական տօները։

Ա. ՄՐԲՈՅՆ ԽՍՀԱԿԱՅԱ ՊԱՐԹԵԿԻ հայրապետի առանձնական տօնիր, Բուն Բարեկենդանի նախորդ եօթնեակին Շարաթ օրը, 1935 Մարտ 2-ին։

Բ. ՄՐԲՈՅ ԹԱՐԳՄԱՆՉԱՋՈՅ ՎԱՐԴԱՊԵՏԱՅՆ ՄԵՐՈՅ ՍԱՀԱԿԱՅ ԵՒ ՄԵԽԱՐԱՊԱՅ ամառնային միացեալ տօնին, 1935 Յուլիս 18-ին Հինգշաբթի օրը։

Գ. ՄՐԲՈՅ ԹԱՐԳՄԱՆՉԱՋՈՅ ՎԱՐԴԱՊԵՏԱՅՆ ՄԵՐՈՅ ՄԵՄՐՈՊՈՅ, ԵԳԻ ՇԼԻ, ՄՈՎԱՒԱՆԻ ՔԵՐԹՈՂԻՆ, ԴԱԻԹԻ ԱՆՑԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑԻՈՅՆ ԵՒ ՆԵՐՍԻՍԻ ՇՆԱՐՀԱՋՈԼԻՈՅՆ աշնանային տօնին, 1935 Հոկտեմբեր 26-ին Շարաթ օրը։

3. — Հրաւիրել մեր ժողովրդեան հոգևորական իշխանութիւնը, որ ամբողջ այս յորելինական շրջանին եկեղեցիներու բեմէն յաճախակի քարոզութեամբ բացարութիւններ տրուին ու խորհրդածութիւններ կատարուին Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան եղելութեան և զաղափարին շուրջ։ — Հրաւիրել աղղային և մասնաւոր վարժարանաց Հողաբարձութիւնները և ուսուցչական կազմը, որպէսզի, այդ ժամանակաշրջանին մէջ, հայ լեզուի, հայ եկեղեցւոյ պատմութեան և հայ զրականութեան դասերու ընթացքին հանգամանօրէն մանրամասնուին Ա.Մ.ՏԱԼԱՆԴՐԱՅԻՆ ԹԱՐԴՄԱՆՈՒԹԵԱՆ պարագաները, և ստէկ դպրոցական հանրային դասախոսութիւններ և բանախոսութիւններ կատարուին այդ նիւթին վերաբերմամբ։ — Հրաւիրել Հայ Մամուլը, որ լայն բանայ իր էջերը աղղին մտաւորական և բարոյական կեանքին հետ այնքան մօտէն առընչութիւն ունեցող այս զործին վերաբերեալ յօդուածներու և ուսումնասիրութեանց համար։

4. — Հրաւիրել նոյնպէս ազգային իշխանութեանց հոգեորական, վարչական և կրթական կազմերը, կարգադրել պարտուալատշաճը՝ որպէսզի վերև յորելինական հանդիսակատարութեան հանդրուան նշանակուած երեք տօնական օրերուն նախորդ օրերը նախատօնակ, բուն օրերուն՝ Ս. Պատարագ, իսկ առաջինին և վերջինին վաղայաջորդ կիրակի օրերը և Թ. Յ. Բ. Գ. Մ. Ա. Ն. Զ. Ա. Յ. յուլիսեան տօնի հինգշարթին կրօնական յատուկ պաշտամունք լինին՝ հանդիսաւոր Ս. Պատարագի մատուցմամբ և կրօնական և զրական վաստակաւորներու յիշատակին հոգեհանգըստեան արարողութեամբ՝ առաւտօռուն, և յետ միջօրէին՝ գեղարուեստական և զրական արժանավայել հանրային հանդիսակատարութեամբ:

5. — Հրաւիրել ազգային իշխանութեանց պատկանեալ Մարմինները, որպէսզի այս ամէնը նախապէս սերտուած ծրագրի համեմատ կատարելու համար փութան այժմէն կազմել Տեղական Յանձնաժողովներ, և պարտաւորել զանոնք որ շրջաբերականիս մէջ ցուցուած հիմնակէտերուն համաձայն, ամէն հանդէսի համար պատրաստեն յայտազիրներ, նախապէս նշանակեն խօսողներ, չանադիր լինելով որ ըոլոր ճառերը խնամով պատրաստուած զրութիւններ լինին։ Այդ Տեղական Յանձնաժողովները կամ ուղղակի, կամ զիրենք ընորող Մարմիններուն միջոցաւ (լինչպէս որ յարմար նկատեն այս վերջինները) պէտք է մշտական յարաբերութիւն մէջ լինին կեդր. Յանձնաժողովիս հետ, անոր հաղորդեն մանրամասն տեղեկութիւն՝ լինելիք և եղած հանդէմներու մասին, և խօսուած ճառերու պատճէնները, որպէսզի անոնք հրատարակուին ի վերջոյ յորելինական հատորին մէջ։

6. — Թելագրել ազգային իշխանութեանց պատկանեալ Մարմինները, որպէսզի պատշաճ կերպով հրաւելը ուղղեն համազգի կաթոլիկ և բողոքական հասարակութեանց ևս, իրենց մասնակցութիւնը բերելու յորելինական հանդիսակատարութեանց, մասնաւորապէս կրթական և հրապարակային բաժիններուն։

7. — Յայտարարել հրապարակաւ թէ կեդր. Յանձնաժողովս սիրով պիտի ընդունի յորելեանի զաղափարին հետ յարաբերութիւն ունեցող զրական, բանասիրական, կլօնազիտական և պատմաբանական որ և է արժէքաւոր արձակ կամ չափաւ զրութիւններ և ուսումնասիրութիւններ, յորելինական հատորին մէջ հրատարակուելու համար։

Կատարուած և կատարելի կարգադրութեանց համար՝ մեր նախագահութեամբ զումարուած կեդր. Յանձնաժողովին մէջ կայացուած այս որոշումները մեր սոյն զրութեամբ յանձնելով Հայ Ափիւոքի Պատուական Առաջնորդաց և պատկանեալ Պատուարժան Ժողովոց ուշադրութեան, և լի յուսով թէ անոնց զործադրութեան համար պիտի չինայուի ոչ մէկ ջանք՝ ի պատիւ յիշատակի Արքոց Թարգմանչաց և ի փառաւորութիւն մտածման հայերէն թարգմանութեան Աստուածաշունչ Մատեանին։

Ամէնուգ կը նուիրեմք օրհնութիւն ի Ս. Սիոնէս, և զամէնքդ ողջունելով սիրով Աստուածոյ և Աղջին,

Մնամք աղօթարար

**ԹՈՐԳՈՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ
ՊԱՏՐԻԱՐՔ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ**

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՏԱՄՍՆԵՒՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՐԱԴԱՐՁ ՅՈՒՔԵԼԵԱՆ

«Բախտէն և ժամանակէն զարնուած, քայրայումի և խորտակումի տառուբերումներուն մէջ շուարած մեր ներկայ վիճակին մէջ, ո՞րքան սրտապնդիչ պիտի լինէր կանգ առնել հաղարհինզիւրամեայ յորելեանի ներկայ թուականին առջե, և նայիլ ճշմարիտ ազգաշնութեան այն հին բարի օրերու լոյսին...»

Երբ Սիոնի վերջացող այս տարուան Հոկտեմբերի թիւին խմբագրականը, նուիրուած Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան զաղափարին, կը վերջացնէինք այս բառերով, զրեթէ անյոյս էինք այս զաղափարը ազգովին հանդիսաւորելու կարելիութեան մասին, ատոր համար՝ կարդ մը պատուական աղղայիններու խնդրանքին վրայ մեր Պատրիարքարանի կողմէ Մայր Աթոռ զըրկուած զրութիւնը ամիսներէ ի վեր մնացած ըլլալով առանց պատասխանի:

Այնպէս որ թերթիս ճակատը զարդարող հայրապետական սրբատառ կոնդակը, որ Սիոնի նոյեմբերը լոյս ածուելէն վերջ միայն հասաւ մեր ձեռքը, յաղաղած բայց ցանկացուած չնորհի մը «ուշ՝ անոյշ» ոգեսրութեամբն է որ կը լիցնէ մեր սիրտը:

Ազգովին պիտի տօնենք ուրեմն մեր պատմութեան ամենէն լուսաւոր այդ թուականը՝ կրկնակի պարտականութեանց սերտ զիտակցութեամբ. նախ, ի հարկէ՝ մեր հաւատքին և արիւնին մէջ այլ ևս ընդիսառնուած և տարրացած այն զզացումին, զոր ունինք ազգին ճակատագրին իրավէս բարերարած մեծ հողիներու այն երջանիկ հոյլին հանդէպ, և յետոյ ի յարզանս հրամանի Ազգին Հոգկոր Պետին և Հայաստանեայցս Ս. Եկեղեցւոյ վերապոյն Գլխոյն, որ, թէ և աւելի քան երբեք շրջապատուած բազմազիմի հոգերէ և բազմապատիկ դժուարութիւններէ, ժամանակ և սիրտ ունի անա զբաղելու զուտ զաղափարական հարցերու նկատառութեամբ ևս:

Ստոյգ է թէ ն. Ս. Օծութեան հրամանն է՝ արդէն իր վերջաւորութեան յանգող ներկայ 1934 տարւոյս թարգմանչաց հոկտեմբերեան տօնէն սկսիլ յորելինական տարին, զայն վերջացնելու համար յառաջիկայ 1935 տարւոյն նոյն տօնին, բայց քանի որ կրնդակին ուշ ժամանումին պատճառաւ այլ ևս նիւթական անկարելիութիւն կայ ճշգիւ զործագրելու այդ կէտը, Յորելեանին սկզբնաւորութիւնը զայն հրատարակող հայրապետական հրամանազրէն թուականը ընդդունելով հանդերձ, կարելի է անոր զործագրութեան յատկացնել տարեւոր տեւողութեան մնացեալ տասնեմէկ ամիսները, ներկայ Դեկտեմբերէն մինչև ցվերջ 1935 տարւոյ Հոկտեմբերին:

Թուականի տառական նկատումներով չէ որ պիտի առաջնորդուէինք այս պիտի զաղափարական ձեռնարկի մը մէջ. պիտի լինին թերես նոյն խել բանաւէրներ, սրոնք տարակարծութիւն զզան յորելինական դարադարձի հաշուոյն

ճշգութեան մասին, ինչպէս եղաւ քամնեմէկ տարիներ առաջ, երբ հայկական զիրերու զիւտի տամնեհինսզերորդ դարեդարձը տօնուեցաւ հայրապետական հրամանաւ. բայց ատիկա չի նուազեցներ հարցին կարևորութիւնը, ցորչափ բացարձակ և բացորոշ տուեալներ կը պակսին մասնաւոր թուականի մը՝ իբրև սեեռակէտի մը՝ առջեւ կարենալ կանգ առնելու համար, և ցորչափ 434ը ամենամեծ հաւանականութեան երաշխիքներով կը ներկայանայ, իբրև նուիրական այդ աշխատանքին վախճանական մէկ պահը մատնանշող թուական մը:

Էտկանը՝ զաղափարին և զործին տօնախմբումը, այսինքն փառաւորումն է. զաղափարին՝ որ մեր ազգային կեանքի անցեալին մէկ կէտը այնքան չքեղորէն պատմականացուց, աշխարհահայեցքով եւ մտայնութեամբ եւս վերջնապէս կտպելով միացնելով զմեզ լոյսի եւ ազատութեան մտատիպարէն տարուած եւ տարուելիք ժողովուրդներու այն խմբումին, որուն հետ կապուած էինք արդէն արեան և լեզուի ազգակցութիւններով. և զործին՝ այսինքն, յստակօրէն սերտուած, ծրագրուած, կազմակերպուած և զիտուն միտքերու և հաւատաւոր հոգիներու կամքով ու եռանդովը արդիւնազործուած այն ջանքերուն, որոնք մեր ազգային զոյութեան հարցը յաւէտ բարոյական խարխիմի մը վրայ դրին:

Առասպել մը կը ցնդի և պատմութի՛ւնը կը սկսի Սուլը Գրքի հայերէն թարգմանութեան լոյսին մէջ։ Երգերով նոյն իսկ փայփայուած այն աւանդութիւնը թէ Աստուած հայերէն էր խօսած դրախտին մէջ՝ իր տեղը կ'անցնի պառաւական զրոյցներու շարքին մէջ, ու ամբողջ ժողովուրդի մը զիրար յաջորդող բոլոր սերունդներուն՝ իրենց սեպհական լեզուին մէջ իսկ զիստուած լսելու և անով իրեն հետ խօսակից լինելու ստուգութիւնը կը պայծառացնէ ազգին զիտակցութիւնը։

Կը հաւատանք թէ այդ զգացումով էր որ լեցուեցան սիրտերը, և մտասեեռուեցան հոգիները՝ այդ մեծ և նուիրական զործը ի կառար հանելու համար կատարուած ջանադրութեանց ընթացքին։ Առանց ատոր, ոչ ձեռնարկը պիտի խանդավառէր թարգմանիչները և ո՛չ թարգմանութիւնը պիտի կարենար ունենալ ներշնչումի այն օծուն չնորին, որ արդարեւ այնքան սրբենի քաղցրութիւն մը և ընազրին հետ համակշռուած վեհութիւն մը կը հազցնէ հայերէնին՝ հայերէն ասսուածաշունչին մէջ։

Ոխալ չհասկցուինք սակայն, աստուածաբանական մտածումներէ տարուելով չէ որ ներշնչում բառը զործածեցինք Ա. Գրոց հայերէն թարգմանութեան առթիւ։ Կ'ուզենք ըսել միայն թէ անոնք որ հայերէնի թարգմանեցին Սուլը Գիրքը, զրական կամ մատենազրական կամ արուեստազիտական բերումներով չէր երբեք որ տարուեցան անոր. այդ վայելքներէն անհունապէս աւելի բարձր զգացում մը, Աստուծոյ խօսքին թարգման, աստուածային յայտնութեան՝ իրենց աղղակիցներուն մէջ փողատար հանդիսանալու բերկրանքն էր որ կրակ կը դնէր անոնց եռանդին մէջ, ամենէն սուլը հրայրքին վառարան գարձնելով այսպէս իրենց հոգին։ Անո՞ր համար է որ Պատմիք, երբ կը նկարազրէ Ս. Մեսրոպի ուրախութիւնը՝ հայ զիրերու զիւտը կատարելէն ետքը, աւելի զերազանց կը դանէ զայն քան Մովսէսի ուրախութիւնը՝ Տամնաբանեայ տախտակներն ի ձեռին Սինայէ իջած միջոցին։

Բայց այդ զոհունակութիւնը զործիքը ստացուած լինելուն համար էր միայն տակաւին, որչափ աւելի մեծ եղաւ արդեօք զոհունակ այդ վիճակը անոր և իր

հովանաւոր մեծ հայրապետին եւ բոլոր իրենց աշակերտներուն սրտին մէջ, երբ յետոյ դործը ինքնին ունեցան իրենց ձեռքերուն մէջ, իրենց սեղաններուն վրայ, աւարտած, զեղեցիկ, ամբողջ և կատարեալ վիճակի մը մէջ։ Զուարթ և աննկատ հոգւով կատարուած դործը, ինչ սեռի ալ պատկանի, իր վրայ կը կրէ զինքը արտայայտող հողին պատկերը։ Չենք սխալիք, կը կարծենք, եթէ խորհինք թէ «թարգմանութեանց թագուհոյն» յատկանշական եղած լեզուի կենդանութեան, ոճի վսեմութեան, դարձուածքներուն ճախարակեալ վայելչութեան, բառազանձին ճոխութեան, և, վերջապէս, նիւթին աստուածայնութեան այնքան ճշտի զուզընթաց բոլոր չորհներուն մէջ, զրքին ներքին արժէքէն յառաջ եկած մեծութիւններէն անմիջապէս ետքը պէտք է կարևորազոյն բաժին մը ևս ընծայել թարգմանիչներուն հոգեկան այդ տրամադրութեան, աստուածային գործակցութեան մը մասին իրենց հաւատքին, ու իրենց յոյսին մանաւանդ թէ այդ դործով ամենամեծ բարիքը պիտի մատուցած լինէին իրենց ժողովուրդին։

Ի՞նչ սարսուռ կամ ցունց անցաւ արդեօք յանկարծ երկու մեծ սուրբերուն մէկին կամ միւսին սիրատէն, երբ իրենց փետուր զրիչը մազաղաթին վրայ կը տողէը Աւետարանի սա չինչ և հոծ խօսքը. «Մի՛ երկնչիը, հօտ փոքրիկ, զի հաճեցաւ Հայր ձեր տալ ձեզ զարքայութիւն։ Զարքայութիւն, Թագաւորութիւնը. միտքի և լոյսի, արդարութեան և սիրոյ, ազատութեան և խոճի թագաւորութիւնը, ա'յն՝ որ սրտին մէջ կը դնէ իր աթոռը. բարոյական կեանքի իրականութիւնը Ու ծերունին աչքը շողաց անշուշտ բոպէ մը արցունքէ ծիածանուած ժպիտով մը, իր երեւակայութեանը մէջ մտապատկերուած տեսնելով ազգին ապազան, դարէ ի դար երկարող ճամբու մը անկումներուն և խոնջանքներուն մէջ զայն միշտ վեր բռնող այն զօրութիւնը, որ կը սկսէր աղբերանալ Գիրքի մը էջերէն։

Ան կը նայէր հեռաւոր ապազային, և կը սփոփուէր. ժամանակն է որ իր հոգւոյն սերունդը՝ իր կարգին՝ նայի հիմակ հեռաւոր անցեալին, ոչ միայն սփոփուելու համար, այլ նաև որպէսզի կենազործուի իր մէջ ինչ որ թիւրած՝ ծիւրած և մեռելային դարձած է այլեւս, ժամանակին և տխուր հանգամանքներու ներզործութեան մէջ։ Հնութեան պատգամը՝ ամենէն կարևոր դասն է, զոր կընանք ստանալ նախնեաց սքանչելի օրինակէն։

Բաց ծովուն առջե կենալ և հեռուն նայիլ, կ'ըսէին, կը զօրացնէ աշքը։ Ճղճիմ, տիսեղծ, անձնական, հոսանքային և այլ կիրքերով թունաւորուած սա մտայնութեան միջոցին, ուր ամէն օր ազգին դոյութեան հիմերն է որ կը խարխլին, ժամանակն է արդարէ որ, նայինք մեր պատմութեան ամենէն հեռաւոր շըջանի այդ արտայայտիչ օրինակին, ազգաշինութեան մեծ դասը առնելու համար անկէ, այսինքն զօրացնելու համար մեր ազգային դատողութիւնը։

Հայաստանեայց Առաքելական, Սուրբ Եկեղեցւոյ Գլուխն է որ այդ մտօք հրաւէր կ'ուղղէ մեզի, պատեհութիւնն ընծայելով մեզի՝ այդպիսի փրկարար հայցողութեան մը։

Այդ պատեհութիւնը Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան ժերա դարադարձի յորելինական տարին է. զիանանք օգտագործել առիթը։

ԿՐՈՆԱԿԱՆ

Ա.Ի.Ա.Գ ՏԸՆԵՐ(*)

ՈՐԴԻՔ ՈՐՈՏՄԱՆ

Այս ամսությունը ներքեւ Աւետարանը և Եկեղեցոյ առաջին օրերու պատմութիւնը կը ճանչնան երկու եղբայրներ, Յակոբոս և Յոհաննէս, զաւակները Զերեղէսոփ, որ Գալլիոյ ծովակի եղերքը գործող հարուստ ձկնորս մըն էր, և Սարովմէի՝ որ Յիսուսի հետեղ երկիւղած կիներէն եղաւ մինչեւ վերջը: Իրենց հօրը ուսկանները կը կազմէին անոնք օր մը, երբ հանդիպեցան Փրկչին, ու խոկոյն պատասխաննելով անոր հրաւերին, թողուցին անմիջապէս իրենց հաւեւ ու հայրը, և հետեղան անոր: — Եայելով համատեսականներու առաքելական ցուցակներուն, որոնց մէջ առաջին քառեակին երկուքն են իրենք միշտ, և չորս հանդիպաւոր պարագաներու մէջ Յիսուսի հետ կարծես նախընտրական մտերմութեան մը մէջ լինելու հանգամանքին, կարելի է մտածել թէ սկիզբէն պէտք է անոնք աչքառու եղած լինին երկուսասանից խումբին մէջ, Պետրոսի և Անդրէասի հետ: մասնաւորաբար այն պատճառաւ հուսանարար օր երկեակ զոյզ եղբայրներու հոյլն ինքնին ուշագրաւ երեսյթ մը կուտար այս խմբակին: — «Բաններեցէօ» (ռարութամի որդիներ) վերակոչելով զիբենք, Տէրը անշուշտ ուղած էր ակնարկել նկարաբրի այն ուժգնութեան, զոր երկիցս ցոյց էին տուած անոնք, նախ՝ խնդրելով որ երկնատեղաց հուրով պատմէ Ամառաբացիները, իրեն հանդէս ցուրտ ընդունելու թիւն մը ցուցած ըլլալնուն համար, և և յետոյ՝ առաջարկելով որ զիբենք իր երկու կողքին նստեցնէ իր թագաւորութեանը մէջ: Այդ ամսությունը, սակայն, պիտօքարար միայն ընդ միշտ փարած մնաց իրենց անուններուն: որովհետեւ բարքի նախկին սասակութիւնը, զոր կը նշանակէր ան,

խոր հաւատքի և քաղցր սկրոյ փոխուած էր իրենց մէջ այն վայրկեանէն երբ՝ հարցուեցաւ իրենց թէ պիտի կարենայի՞ն ըմպել այն բաժակէն՝ զոր աստուած ային ձեռք մը պիտի մատուցանէր յետոյ իրենց: — Նոյն ընտանեկան կրթութեամբ, նոյն ձգտումներով, միւնոյն աշխարհակայեցքով, այսինքն արեամբ և նկարագրով համանման միմիանց, անով միայն աննման եղան անոնք իրարու, որ մինչ կրտսերը, Յովհաննէս, առաքելական խումբին մէջ ամենէն երկարակեցը եղու՝ մինչև աւելի քան իննսնամեայ ապրելով հաւանաբար, երէցը, Յակոբոս, ապրեցաւ շատ աւելի պակաս քան կէսն իր եղրօը տարիքին: Հերովդէս Անդրէաս, որ, Հըռովմէն երեսազուրկ, Հրեաները քծինքով սիրաշահելու և այդ կերպով իր գահը չը կորսնցնելու քաղաքականութեան մը կը հետեւ էր տանէ մը ի վիր, սկսեր էր զոհացում տալ անոնց ամենէն վայրագ հակումներուն: Անիկա, պաշտօնականի վերածելով և սաստկացնելով Յիսուսի անունով օրէ օր աւելի մեծող շարժումին դէմ ելած խուժանական այն հալածանքը, որուն գեռ ոչ շատ առաջ զոհ ինկեր էր Ստեփանոս, չարչարանք մը ծրագրած ըլլալով նորածին եկեղեցին գէմ, բանտարկեց Պետրոսը, իրեն այդ շարժումին պարագութներէն մըն, ու սրամահ սպաննեց Յակոբոսը, իրեն խուժմին ամենէն նախանձայոյցը անշուշտ: Այս զէպքը, որ նախազարկն էր զողցես քրիստոնէութեան զլսուն պայթելիք պետական ապագայ մնձ հալածանքներուն, և որ առաջին նահատակ առանձիւ պսակը տուաւ Յակոբոսի, տեղի ունեցաւ 42ին, և երուսաղէմի մէջ ամենայն հաւանականութեամբ, ուր և թաղուեցաւ իր մարմինը, սուրբ քաղութին զըրան մօտ, ոչ շատ հեռու իր հօրը գերեզմանէն: — Ոչ մէկ նշան կայ արգարե ինը պաստ այն աւանդութեան՝ թէ Պաղեստինեան կեսարիոյ մէջ էր որ նահատակուեցաւ Յակոբոս: Այդ զրոյցը, ինչպէս և իւ գարուն յերիւրուած այն միւսը՝ սրուն համեմատ երուսաղէմէն Յովպէ պիտի իշուցուած ըլլայ սուրբին անգլուի մարմինը, պատրաստութիւնն են պարզապէս երրորդ և մեծազոյն այն զրոյցին թէ Յակոբոս Յիսուսի մահէն քիչ վերջ Սպանիոյ

(*) Դաստիարակության տարբերակությունը Ամերիկայի առաջարկ է առաջին առիներու վեցին թիւերուն մէջ:

առաքեալ էր եղած . այս պատճառաւ հրեշտակ մը ծովաչու գնացքով տարաւ անոր մարմինը Յոպակէն մինչեւ սպանիական իրիա ծովափնեայ քաղաքը , և ապա աւելի ներս՝ Լիպերում Տօնում , որ ատոր համար կոչուեցաւ Սանդիակօ , կամ Ս . Յակոբ Գոմբոստէլլօ , և ուր Ժ . դարուն կառուցւած մեծ վկայարան տաճարը հետզհետէ եղաւ քրիստոնէութեան ամենէն հոչակուած ուխտատիղիներէն մին : — Դիտել պէտք է սակայն թէ կաթոլիկ քննադատներ իսկ միաժանութեամբ կը մերժեն Յակորոսի անձին և յիշատակին ընծայուած սպանիական այս առնջութիւնները : Դալով անզլույս մարմինի մը առասպեկին , անիկա հետեւութիւնը միայն պէտք է լինի շատ աւելի հնագոյն և հաստատուն այն աւանդութեան , որ Երուսաղէմի մեր մայրավանքի տաճարին մէջ , հնախօսական ամենահին վաղընջականութեամբ վաւերական ուխտավայր փոքրիկ և հրաշալի մատուռի մը մէջ կը ցուցնէ առաքեալին զլորուին զերկմանը (= Գլխադիր) : Իր յիշատակը կենդանի մնաց միշտ եկեղեցւոյ մէջ : Բ . դարուն վերջերը իր մասին կը պատմուէր մանրադէպ մը , զոր կ'աւանդէ Եւսերիոս , Կղեմէս Աղեքսանդրացիէն առնելով . նա որ դատարան առաջնորդած էր զթակորոս , լսելով անոր խօսքերը , ըղգածուեցաւ խորապէս և յայտարարեց առեանին առջեւ թէ ինքն ալ կ'ընդունի անոր հաւատքը : Երկուքն ի միասին տանջանքի զրկուեցան այն ատեն : Ճամբան մարդը խնդրեց Յակորոսէ որ ներէ իրեն . առաքեալը խորհեցաւ վայրիկան մը , ու յիտոյ օխաղաղութիւն ընդ քեզ ըստաւ և համբուրեց զայն : Երկուքն ի միասին գլխատուեցան քիչ ետքը : — Իր յիշատակին այս քաղցր զգացումն էր անշուշտ , որ դեռ աւելի վերջերը ևս ծնունդ տոււաւ իր կեանքին և զործերուն վերաբերմամբ առասպելախտուն պատմութիւններու , որոնցմով այնքան շոայլ եղած է միջնադարեան դրականութիւնը՝ կրօնքի և եկեղեցւոյ մարդոց համար :

Երկինք բոլորովին տարբե՛ր զործունէութեան և գախճանի սահմաներ էր երկու եղբայրներէն կրտսերը՝ Յովհաննէս : Յովհաննէս Մկրտչի խումբէն Յիսուսի ան-

ցած իտէալ և սիրելի» այս աշակերտը , որ , իր վարդապետին կեանքին դէմ դարանուած վտանգին յայտնուած վայրկեանին , իրաւունք զգացեր էր ինքզինքին՝ անոր կութքին վրայ հակիլ մտերիմ սիրով , որ միայն կրցեր էր անսասան մնալ յետոյ անոր մասին իր զգացումին մէջ՝ երբուրիչները շուշարումի մատնուած էին ամէնքը , որուն կտակած էր Յիսուս , իր ողեարքի պահուն , մօրը խնամքը , ոնո՞ր մատնանիշ ընելով զայն այնուհետև իրեն որդի՝ փոխանակ իրեն , որ յարութեան առաւոտուն Պետրոսի հետ փութեցած բայց անկէ առողջ մտեր էր զերեզման , անկէ վերջն ալ նոյն խորունկ սիրով և անայլայլ նուիրումով փարեցաւ միշտ անոր զործին : Աւելի խորհող քան խօսող , ինչպէս էր աշակերտութեան միջացին ևս , բայց յաւէտ զործող , միշտ Պետրոսի հետ կը տեսնենք զինքը Գործք Առաքելոցի մէջ : Դարձեալ , Պօղոս ևս իրեն կը հանդիպի Երուսաղէմի մէջ , իրեն երեք գլխաւորներէն մէկուն , ինչ որ կը ցուցնէ անոր զերակչու զիրքը նորակոզմ հասարակութեան զործերուն մէջ : Անկէ վերջ հետքեր միայն կ'երեսին իրմէ՝ եկեղեցական աւանդութեանց մէջ , երբեմն այնքան աղօտ՝ որ կը թուին շփոթութիւն յառաջ բերել իր ինքնութեան չուրջ . Երուսաղէմի կործանման նախօրեակին , 69ին , Յովհաննու անունը կ'երեի ի գլուխ Յայտնութեան , որ նամակաձեկրուածք մըն է , Փոքր Ասիոյ եկեղեցիներուն ուղղուած : Եկեղեցին , ամենահին ժամանակներէ ի վեր , Պատմոսի տեսանողին մէջ ճանչցած է Զերեղեան Յովհաննէսը , և , հակառակ յարուցուած բուռն տոարկութեանց , տակաւին լուրջ պատճառներ չեն երեւիր տակէ տարրեր կերպով մտածելու : Անյաղթելի չեն նոյնպէս այն յարձակումներ , որոնք եղած են Յովհաննէսի Փոքր Ասիոյ մէջ բնակած և հոն պաշտօն վարած լինելու հնագոյն աւանդութեան դէմ , որ Բ . դարուն վերջերը ընդհանուր կերպով ընդունուած է և Փոքր Ասիոյ եպիսկոպոսներէն՝ մասնաւորապէս՝ պաշտպանուած : Աւելի հին հայրերուն , Պապիւասի՝ Կղեմէս Աղեքսանդրացիի՝ Խոնաւուսուի՝ Պողիկարպոսի՝ Յուստինոսվկայի այս մասին պահած լուսութիւնը պիտի կարենար ստուգիւ ի հակառակէն փաստ նը-

կատուիլ, եթէ անոնց գործերուն մէջ յաճախագէպ չըլլացին պատմական պարագաներու գերաբերմամբ պահանձներ և զանցառութիւններ. թող զայդ, լոկ այն պարագան թէ անոնք ամէնքը կ'ընդունին Յայտնութեան գրքին Յովհաննէսինը ըլլալը, ապացոյց է ինքնին թէ անոնք լոկեայն նոյն իսկ կ'ընդունին Յովհաննու Եփեսոսի մէջ բնակութիւնը: Եւ յետոյ, հակառակ պարագային, ո՞ւսկից ծնունդ առած պիտի ըլլար եփեսոսական այդ աւանդութիւնը. — Երանոսի այն սխալէն, կ'ըսէն ոմանք, որով անիկա չփոթած է Յովհաննէս առաքեալը Յովհաննէս երէցի հետ: Բայց աւելի բանաւոր պիտի չլինէր միթէ մտածել թէ այդ չփոթութիւնը նոյն իսկ կը ցուցնէ թէ Երանոսի օրով զոյտութիւն ունէր Յովհաննու Եփեսոս եղած լինելու աւանդութիւնը: Երանոս կ'ըսէ արդարեւ թէ ճանչցած է շատ երէցներ, որոնք առաքեալին հետ ունեցած իրենց յարաբերութեանց վրայ հիմնուելով կը պաշտպանէին 666 թիւին վաւերականութիւնը ընդում 616 ի, և Զատիկը Նիսանի 14 ին տօնելու սովորութիւնը: Դժուար է արդարեւ Եփեսոսը Յովհաննէսի գործունէութեան թատրը եղած լինելու իրողութիւնը տարակոյսի տակ ձգել. Մոնդանականութեան շարժումը, որ իր անունին էր կապուած, Յայտնութեան զիրքին, երեք թուղթերուն, չորրորդ աւետարանին իրեն գերազրումը, կ'երինթեան պայքարը, ևայլն, փաստեր հնայդ մասին, աւելի քան բաւական զօրեղ: Ազուոր են աւանդութեան այն քանի մը գիծերը մանաւանդ որոնք կը ցուցնեն մերթ վաստակուոր զործիչը, որ մոլորած երիտասարդի մը հաւեէն կը վազէ, զայն աւազակարարոյ կեանքէն կորդելով եկեղեցին դարձնելու համար, մերթ խոնջած ձերունին, որ ժողովէ ժողով տանիլ կուտայ զինքը, սրտայոյդ քարտութեանց մէջ կրկնելու համար իր հոգիին սիրական յանկերգը. առդեհակքիմ, սիրեցէք զմիմեանսա:


Բայց Յայտնութենէն, եկեղեցական աւանդութիւնը առաքեալին կը վերագրէ տակաւին երեք համառօտ թուղթեր և չորրորդ Աւետարանը: Անկարելի է ժխտել խոր աղերսը որ ներքնապէս իրարու հետ յարաբերութեան մէջ կը պահէ այս հինգ գրուածքները: Մասնաւորաբար անոռար-

կելի պէտք է նկատել Թուղթերուն և Աւատարանին հեղինակի և գրական միութիւնը: Քրիստոնէութիւնը անոնց մէջ կ'երեկ առելի վեր քան հրէտ-քրիստոնէական և Պօղոսեան հայեցողութեանց մէջ. այնպիսի բարձրութեան մը վրայ, ուր բոլոր հասկացողութիւնները կը համաձաւլուին սրտի անբաղդացտելի խաղաղութեամբ ներկայացուած հոգեպաշտութեան մը միութեան մէջ: Նոր Կատակարանի վերջին զիրքեր՝ անոնք կարծես թէ ամենաչքնզ եղրակացութիւնը կը չինեն անոր, պասկը կը կազմին անոնք Աստուածաշունչի այս երկրորդ մասին թէ՛ պատմական և թէ թղթագրական կամ աստուածաբանական մասերուն, հրաշալի կերպով հաշտեցնելով իրողութիւնը զաղափարին հետ, պատմութիւնը հանելով վարդապետութեան բարձրութեան վրայ, ու նախահիմունքը դնելով յաջորդ զարերուն մէջ կառուցուելիք դաւանաբանական զրութիւններուն: Յովհաննէսին գրականութեան երկրորդ յատկանին է իր անանունութիւնը և խորհրդապաշտութիւնը. Յայտնութիւնը սերմն է միսթիքական այն բարեպաշտութեան, որ յետոյ այնքան զարգացաւ Եփեսոսի մէջ: Առաջին թուղթը՝ անհասցէ և առանց սուռագրութեան. միւս երկուքին մէջ հեղինակը անորոշապէս երեց կը կոչէ ինքինքը. Զի գիտցուիր թէ ո՞վ կը ծածկուի «ընտրեալ տիրին» (կիւրիա՝ ըստ հայերէնին) անուան ներքեւ, որուն ուղղուած է երկրորդ թուղթը. Խօսելու նոյնպիսի խորհրդապաշտ կերպեր չեն պակսիր նաև երրորդին մէջ: Զօրքորդ տեհտարանին մէջ, հեղինակը ամենուրեք ներկայ է, բայց միշտ անտեսանելի կը մնայ: Կ'երեի և կը ծածկուի: Իրենց տիրոջ պատմութիւնը երաշխաւորոց վկաները անուննին չեն տար, և չեն թողուր որ զուշակէք: Կը նշմարուի որ տեսական այդ անանունութիւնը պատահում մը չէ, այլ զրութիւնը մը. ինչպէս բոլոր միսթիքական զպրոցներուն մէջ, խորհուրդը հոս ալ կը հասկցուի թէ բարեպաշտական պարտականութիւն մըն է:

«Յովհաննէսի զիմանկարը, կազմուած այն գիծերէն՝ զորս աւետարաններու պատմութիւնը և իրեն ընծայուած զրուածքներու տպաւորութիւնը կը հայթայթեն

մեզի, պատկառելի պատկեր մըն է եկեղեցւոյ պատմութեան եւ աւանդութեան սրահին մէջ։ Պետրոսի և Պօղոսի պատկերներուն քով դրուած հոն, կարծես կը տիրէ նոյն իսկ անոնց վրայ, անոյշ լեզուի և խաղաղաւէտ մեծութեան մը իր հոգիովը։ Միւս երկուքը անցեալի և ներկայի առաքեալներն են. ինք ապագայինն է, յաղթական հաղարամիայինը, կտուարեաւ յաղթութեան, ուրախութեան և խաղաղութեան վրայ հիմնուած անտեսանելի եկեղեցինը։ Արծիւն է իր խորհրդանշանը, և իր խօսքը վախճանն է աստուածային յայտնութեանց երկրի վրայ։ Բայց անկորելի է չխոստովանելի թէ այս թովիչ զէմքը, աւելի գաղափարական քան Պետրոսինը և Պօղոսինը, ատոր համար նոյն իսկ նուազ պատմական կը թուի ոմանց, որոնք ձիգ կ'ընեն առաքելական դարուն մէջ գտնելու համար զայն։ Եթէ ուշաղրութեամբ դիտենք զայն, պիտի տեսնենք անմիջապէս որ քրիստոնէական երեւակայութիւնը անոր վրայ հաւաքած և համաձուլած է, ողորկելով անոնց սուր ծայրերը, յոյժ ներհակընզգէմ եւ բազմազան ծագութներ ունեցող զիծեր, զիծեր՝ առնուած համատեսական աւետարտներէն, Փորձք Առաքելացէն, չորրորդ Աւետարանէն, Յովհաննէսեսան թուղթերէն և տւանդութենէն։ Արդ, այս տուեալներէն շատերը, ըստ ոմանց, կը տարամերէն զիւրար, և մտածել կուտան թէ արգեօք մէկ թէ մէկէ աւելի անձերու կը պատկանին անոնք։ Արդարեւ, որտուման որդիէն՝ զոր կշտամբեց Յիսուս՝ մինչև սիրոյ առաքեալը, մինչև Պատմոսի տեսանողէն դուրս եւ կած եկեղեցական Յովհաննէսին զէմքը այնքան մէծ է անջրպետը, որ եթէ մարդկային նոյն հոգի մըն է որ անցած է անոր մէջէն նոյն իսկ հարիւրամեայ կեանքի մը ընթացքով, ինքինքնիս պիտի գտնենք հոգերանական ամենէն հրաշալի դարդացումի մը առջն, զոր երբեք յիշած ըլլայ մարդկային պատմութիւնը։

թ.



ՅԻՍՈՒՍԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

ԸՍ ՀԱՄԱՏԵՍԱԿԱՆՆԵՐՈՒՆ

Ա. ԳԼՈՒԽ

ԱՍՈՒՌՈՅ ԹԱԳԱԽՈՐՈՒԹԻՒՆԸ

(Դար. Ապրիլ 1934, էջ 327 և 6)

Ուրիշ բառերով, փրկութեան թագաւորութեան մէջ, Քրիստոսի արքայութիւնը Հօրը արքայութիւնն է միայն, քանի որ Աստուած փրկազործողին միջացաւ է որ յարաբերութեան կը մտնէ մարդոց հաւ Միայն թէ հոս նոր երկուութիւն մը մէջտեղ կ'ելլէ — ամենէն ծանրակշուը թերեւ, կամ ամենէն շատ վիճուածը մեր ժամանակին մէջ — եւ զոր պէտք է աւելցնել նախընթացներուն վրայ։ Մինչեւ ո՞ր առտիման պիտի պարզուի երկրի վրայ Յիսուսի թագաւորութիւնը, և ի՞նչ պայմաններու մէջ։ Մեր ժամանակի աստուածաբարանները այս նիւթին մասին Փրկչին ունեցած գաղափարին երկու կերպ իրարու հակառակ մեկնութիւններ կուտան։ Շատերուն տեսութեամբ, Աստուածոյ թագաւորութեան գարգապետութիւնը, այնպէս ինչպէս կ'ընդդայնէ Յիսուս, միմիայն վախճանաբանական պիտի ըլլար։ Թագաւորութիւնը հոդ չէ, կ'ըսէ, այլ պիտի ըլլայ։ Մեսուային յաղթական գալուստին աւելն պիտի յայտնուի անիկա։ Այս իմաստովէ է արդարեւ, որ Յիսուս ըսաւ թէ զինքը ըլլապատողներէն ոմանք պիտի չմեռնէին առանց տեսնելու «զորդի մարդոյ» եկեալ արքայութեամբ իւրով (Մաթ. Ժ. 28, հմտ. Բ. II, իբ. 2 և հմտ. ին. 1 և հմտ. Դկա. իբ. 16, 18, Մրկ. Ժ. 25, 62)։ Քրիստոս ընզունած է — պիտի վերապառնանք այս խնդրին — վերածնութիւն մը (palingénésie), բոլոր իրերու յանհարձական վերանորոգութիւն մը, այնպէս չի նկատեր թէ իր իշխանութիւնը կրնայ հաստատուիլ վերջնականապէս, անդեղեւոքէն և պարզ եղացնութեամբ մը։ Միւս կողմանէ — խնդրոյն երկրորդ տարրն է անիկա — զալիք ճգնաժամը կ'հնիթաղրէ, այժմէն, հոգեոր պատրաստութիւն։ Թա-

գաւորութիւնը ներկայ է, զոյութիւն ունի
անիկա այս երկրի վրայ: Այդ կը նշանակէ
Փրկիչին՝ վարիսեցիներուն ուղղած խօս-
քը. «Իթէ ես հոգովն Աստուծոյ հանեմ
զգես, ապա ուրիմ հասեալ է ի վերայ
ձեր արքայութիւն Աստուծոյ» (Մաթ. ԺԷ.
28). Հոս, իմ անձիս մէջ է ան: Ու զար-
ձեալ, «Ոչ զայ արքայութիւնն Աստուծոյ
խտրանօք, եւ չասիցեն թէ ահաւասիկ
աստ է կամ անդ, զի ահա արքայութիւնն
Աստուծոյ ի ներքս ի ձեզ է»: (Ղես. ԺԷ.
20, 21): Այս տեսակէտով, տէրունուկան
ազօթքին աեկեսցէ արքայութիւն քո»
խօսքը (Մաթ. Զ. 10) միայն վախճանաւ-
բանուկան իմաստ մը չեւ կրնար ունենալ,
վասնդի Աստուծոյ թագաւորութիւնը սիր-
տերուն մէջ կը հաստատուի — նոյն աս-
տուածանչական վաւերագիրն է որ կ'ըսէ
զայդ — ներելով թշնամանքներու, յաղ-
թականաբար կոռուկով չարին դէմ, մէկ
խօսքով՝ Աստուծոյ կամքին հաւատարիմ
հնագանզութեամբ, այսինքն կրօնուկան և
բարոյական պայմաններով:

Անշուշտ այս ամէնը, մատնանշեցինք
արդէն, հոգեւոր պատրաստութիւն մըն է
միայն: Յիսուս իր աշակերտները չի հրա-
ւիրեր վերջնականապէս հաստատուիլ այս
աշխարհի վրայ: Ինդհակառակը զանոնք
կը զգուշացնէ, ու շատ լուրջ կերպով,
այն կապերուն զէմ, որոնք զմեզ կը պա-
րաւանդին այս կեանքին հետ. ատկէ է
իր պայքարը հարստութեանց մոլորցու-
ցիչ ազգեցութեանց զէմ (Պ.ս. ԺԲ. 33,
ԺԲ. 22-25, հմմտ. Մրկ. Ժ. 24). Նոյն
իսկ ընտանեկան սէրերը անվտանգ չեն
նկատուիր այս տեսակէտով (Մաթ. Ժ. 35-
37, ԺԲ. 46-50): Յիսուս, աւելորդ ըլլայ
կրկնել, երկուութեան տարր մը կը մըտ-
ցնէ մեր կեանքին մէջ: Կը կանչէ զմեզ
այսօրուընէ իրականացնել աստուածային
ծրագիր մը, քաջ ըմբռնելով սակայն նոյն
ատեն թէ մեր երկրաւոր գործունէութիւնը
պիտի ըլլայ պատրաստուիլ միմիայն մեր
յաւիտենական բնակարանին: Ասկէց են
երկու հակագիր ըմբռնումները թագաւո-
րութեան, որ՝ մէկ կողմէ՝ Մեսիային փա-
ռաւոր գալուստով միայն պէտք է կա-
տարուի, բայց որ՝ միւս կողմէ՝ կը զար-
գանայ պատմական ընկերութեան մը մէջ,
որուն վարչութիւնը արդէն ճշգած է Յի-

սուս իր տռաքեալներուն լնարութեամբը :
Այժմեան գործարանաւորութիւնը հէրբ
պիտի կերպարանաւոփոխուի երկնային քա-
ղաքի մը : Այս կէտին մասին Յիսուս որոշ
ուսուցում մը չ'ըներ իր աշակերտաներուն .
անիկա կը սպասէր իր Հօրը կամքին , բա-
ւականանալով ցուցնել մեզի թէ ա'յնպէս
պէտք է ապրինք որ պատրաստ ըլլանք ,
որ և է ատեն , ընդունելու զինքը : Ի մի
բան , եթէ նկատի առնենք թագաւորու-
թեան մասին բոլոր համատեսական հատ-
ուածները , անոնց մէջ պիտի գտնենք ե-
րեք զիլսաւոր ասումներ , զոր կ'ամփոփինք
ստորե , ամենէն արտաքինչն սկսելով :

ա) Աստուծոյ թագաւորութիւնը է նախ ամբողջութիւնը անսնց, որտե՞ք կը դաւանին հնազանդիլ Աստուծոյ, կամ ուրո՞նք այնպէս կ'ենթաղրեն թէ կը ծառացին անոր. ընդհանուր առմամբ ամբողջութիւնն է ան բոլոր մարդոց, որտե՞ք, հեռուէն կամ մօտէն, պարուրուած են Աւետարանի ճառագայթով: Այս տեսակէտով, անհաւատները եւ անտարբերները, որո՞նք բազմամբոխ եկեղեցիներու կամ ընտրեալ աշակերտներու հասարակութեանց են յարած, մէկ խօսքով՝ բոլոր անսնք որ յայտնապէս չեն մերժած քրիստոնէութիւնը, անդամներ կը նկատուին թագաւորութեան. պատմական քրիստոնէական ընկերութիւնն է ան, ինչպէս որ նկարագրուած է, զոր օրինակ, որոմի եւ ուռիկանի առակիներուն մէջ:

բ) Աստուծոյ թագաւորութիւնը յետոյ ամբողջութիւնն է անոնց՝ որ իրապէս կը պատկանին Տիրոց, և կը հնազանդին Անոր. առում՝ որ կը հետեւի մասնաւորապէս սայայտնութիւններէն. «Մաքսաւորք յառաջեցւն քան զձեզ յարքայութիւն Աստուծոյ» (Մտթ. ԽԱ. 31), այսինքն ի ժողովի իւր հաւատարիմ ծառաններուն։ «Արքայութիւն երկնից բռնաբարի, եւ բռունք յափշտակեն զնա» (Մտթ. ԺԱ. 12). «Եթէ ոչ առաւելուցու արդարութիւն ձեր առաւել քան զգպրացն և զփարիսեցւոց, ոչ մտանիցէք յարքայութիւն երկնից» (Մտթ. Ա. 20. կ. 21). Այսպէս է թագաւորութեան ձզրիտ գաղափարը. այն ժողովուրդն է ան, որուն վեհագոյն ինքնակալն է Աստուծած, եւ որ անվիրապահ կը հնազանդի իր թագաւորին կամքին. գա-

դափարական թագաւորն է ան, կեզրոն և տեւական սկիզբ պատմական թագաւորութեան. նոյն ատեն անտեսանելի թագաւորութիւնն է անիկա, այն իմաստով որ հրեշտակներն ալ մաս կը կազմեն անոր, ինչպէս նաև անոնք որ այս երկրի վրայ կը խուսափին մարդոց նայուածքէն, բայց կը ճանչցուին Աստուծումէ:

զ) Բայց այս ընտրեալներուն ժողովը առանձինն աշակերտաներու միմեանց վրայ յաւելադրութեամբ չէ որ կը զոյանայ. կադմակերպուած մարմին մըն է ան, որ այս կեանքէն և ընդ միշտ՝ կը վայելէ փառաւոր առանձնաշնորհներ. ասոր համար է որ արքայութիւն բառը բազմաթիւ սուրբ գրացական հառուածներու մէջ կը նշանակէ փրկուածներու ժողովուրիշին շնորհուած բարդիններ:

ա) Այդ բարիքները նախ այն հոգեոր հարստութիւններն են, որոնք կը բդիսին Աստուծոյ առատածեռունութիւնէն. դանձ ներքին, զօրս ոչ մէկ երկրաւոր զօրութիւն կրնայ յափշտակել. «Երանի՛ աղքատաց հոգւով, զի նոց է արքայութիւն երկնից» (Մտթ. Ե. 3, 10). ստացումի այս ձեւը ոչ այնքան Քրիստոսի ծոռաներուն ընկերութիւնը կը նշանակէ, որքան անոնց ընդունած առաւելութիւնները. եթէ Յիսուս ուզած ըլլար խօսիլ անոնց ընկերութեան վրայ նոյն իսկ, պիտի ըսէր թէ խօնարհները մաս կը կազմեն թագաւորութեան, և ոչ թէ թագաւորութիւնը անոնց կը պատկանի: Սակայն և այնպէս, հակասութիւնը երեւութական է միայն, զի երկու տառմերը յայտնապէս կը միանան Աւետարանի սա բարացուցական խօսքին մէջ. «Որ ոչ ընկալցի զարքայութիւնն Աստուծոյ իբրեւ կմանուկ, ոչ մացէ ի նա» (Մրկ. Ժ. 15), ինչ որ կը նշանակէ թէ պէտք է սրտին մէջ ընդունիլ Աստուծոյ շնորհքը, կարենալ մասնակցելու համար անոր հաւատացեալներու ժողովին. ուրիշ բառերով, երկինքի թագաւորութիւնը պատմական գործարանաւորութիւն մը կ'ըլլայ այն ատեն միայն, երբ նախ ներքին վիճակ մըն է, հոգիի տրամադրութիւն մը, նման արամազգրութեան մանուկին, որ կը հնազանդի, վասնզի կը հաւատայ և կը սիրէ:

բ) Արդ, Աստուծոյ կամքին այդպիսի

անձնատուութիւն մը՝ մարդուն մէջ յառաջ կը բերէ իր վարձատուութիւնը. ու այդ փոխարինութիւնը միայն այս աշխարհի մէջ պարփակուած բան մը չէ: Աւոտի թագաւորութիւնը, այսպէս հասկցուած, միայն այժմէն հաւատացեալներուն շնորհուած բարիքներուն զումարութիւնը չէ, այլ նաև յաւիտենական վասաքը, զոր անոնք որ մը պիտի վայելին երկնից մէջ, Արդարները, ըստ Յիսուս, «բազմեցին ընդ Արքահամու, ընդ Սահակայ և ընդ Յակովայ, յարքայութիւն երկնից» (Մտթ. Բ. 11, հմտ. Ի. Զ. 29), լայն և ճոխ իմաստ՝ ուր, գերազոյն համազրութեան մը մէջ, կը համակերպուանանան այն բազմակերպ նշանակութիւնները, որոնց յարաբերութիւնը հաստատեցինք վերեւ: Երկնից մէջ իր լուսմին հասած թագաւորութիւնը, արգարեւ, ոչ ապաքէն ժաղովն է Աստուծոյ ձմարիտ ծառաներուն, որոնք պիտի ստանան այն ժառանգութիւնը, որ իրենց իրաւունքն է, և որուն մուրհակները ունին արգէն իրենք երկրի վրայ: Սառը համար է որ յաւիտեանս յաւիտենից կը մեծացուցանեն անոնք իրենց տիրոջ ողորմութիւնը (Առաջին գաղափար, գաւանողներու ամբողջութիւնը): Բայց աւելին կայ. Եթէ անոնք կը բարերանեն իրենց Աստուծը, ատոր պատճառը այն է որ անվերտապահօրէն անոր կը պատկանին իրենք (Ճըշմարիտ հաւատացեալներու ընկերակցութիւնը, երկրորդ առում բառին): Վերջապէս, Տէրոջը ներկայութեամբն ու ներգործութեամբը պայծառակերպուած, անոնք կը վայելին անայլայլ երանութիւն մը, որ իրենց կեանքին ճառագայթումն է միայն. այս երկրորդ իմաստին մէջ, թագաւորութիւնը հաւատացեալներու բարիքներուն ամբողջութիւնն է, որուն բաժինը պիտի լինի վեհազոյն թագաւորին հետ հաղորդութեան վասաքը:

Այս քան անբազգատելի է լայնութիւնը այն բացատրութեան՝ որ Աւետարանը կը համառօտէ իր մէջ (Մրկ. Ա. 15): Եւ սակայն, — վերջին զիտողութիւն — այդ պատգամին մէջ բովանդակուած գանձերը ի լոյս հանուեցան յառաջնապացարար միայն, յամբօրէն: Այնքան մէծ էր Յիսուսի զգուշաւորութիւնը, որ, ի սկզբան, իր ունեցած հրէական գաղափարներուն յարած,

կը բաւականանայ ըսելով միայն Յովհաննէս Մկրտչի պէս . «Ապաշխարեցէք, զի մերձեալ է արքայութիւն երկնից» (Մաթ . Գ . 17, Մրկ . Ա . 15): Կարապետին բերնին մէջ՝ այս լիդուն ոչինչ ունի զարմանալի (Մաթ . Գ . 2): Մերձաւորութիւնը, զոր կը յայտարարէր, ամէն բանէ առաջ նիւթական էր, զի Զաքարիայի որդին կ'անգիտանար նոյն իսկ, իր զործունէութեան սկիզբը, թէ Մեսոփան ճիշդ ո՞ր վայրիկեանին պիտի երեւր: Բայց երբ Յիսուս է որ կ'ընէ այդ խօսքը, յանկարծ կը փոխուի և կը լրանայ անոր խմասուը. հիմակ խնդիրը բորոյական մերձուորութեան մը վրայ է: Երկնից թաղաւորութիւնը իր անձին մէջ է, պէտք է ձեռք երկնցնել միայն անոր, ունենալու համար զայն, ու եթէ Քրիստոս կը բաւականանայ սակայն յայտարարելով թէ մերձ է ինքը, ցոյց տալու համար է թէ ոչ ոք ունի զինքը ի բնէ, այլ պէտք է ճիպ ընել ունենալու համար զինքը: Իրեն հետ, Աստուծոյ Որդիին մէջ, ի զօրութեան է փրկութիւնը: Երկինքի թագաւորութիւնը մօտ է, բայց անիկա կ'իրականանայ անոնց մօտ միայն, որոնք անոր կը յարին որտի աղատակամ վարսում մը (Մրկ . Ժ . 15): Այսու կը կազմուի աստուծային այն զործարանաւորութիւնը, որ օրաբաի մեծնուալ հանգնետէ վերանորոգելու համար ոչխարհը, և որուն յատկանչական հանգամանքները պիտի վերլուծենիք նախ, ցոյց տալով անոր բազկացուցիչ օրէնքը, որ կերպով մը կրնաց կոչուի երկինքի թաղաւորութեան օրինագիրքը:

(Ծարունակելի)

Ժ . Պ .

ԿՐՈՆՔԻ ԽԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ

Թ . ԿՐՈՆՔ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆ

(Ծար. Սփան 1931, էջ 266 էջ)

Կրօնն և Գիտութիւնն ընդհանուր կերպով չօշափող մեր նախընթաց երկու յօդուածներուն մէջ ջանալով մատնանշել, ըստ կարեւոյն, այդ երկու կալուածներուն հետազնդած նպատակը, հետազօտութեան կերպերը, յընթացս դարուց անօնց ունեցած յաջողութիւններն ու ձախորդութիւնները, ու չեշտելէ վերջ սա իրականութիւնը՝ թէ այսօրուան գիտութիւնը չզօրելով բացատրել համագոյքի ինչ ինչ երեսոյթներն ու յանձին մարդ էակին տեսնուած կարերագոյն ճշմարտութիւնները՝ չէ կըրցած վնասել կրօնքի պատուանդանի անխախտ հիմերուն, կ'առաջարկէինք այս յօդուածով վերլուծել կրօնքի և զիտութեան յարաբերութիւնը:

Արդարեւ, կրօնք և գիտութիւնն յար և նման են իրարու և միենոյն կոչումն ունին ափեկերքի իրականութեան ներկայացուցած բարզութիւնը բացատրելու կամ պարզաբանելու զործին մէջ. իրականութիւնն մը որ իր մէջ կը պարփակէ ոչինչը, անգոյ բայց երեւակայուած տարրը, հիւլիս, չօշափելի նիւթը, կենդանական աշխատքի անկերպարան սաղմը, բարզութիւնն, որ ովկէանուններու անդնդախոր յատակէն կը վերանայ մինչև աստեղազարդ երկնակամարի անհամար ու անտեսանելի մարմինները՝ ոմանց ահ ու սարսափ ազգելով, իսկ զոմանս ալ Աստուծոյ փառըլի պատճեռ հիասքանչացման մզելով: Բարզութիւն՝ որ ամենասովորական երեւոյթներէն - սկսեալ մինչեւ աստղաբաշխական զրութեան դադանիքներն ունի, և ինչ որ առելի է, մարդէակը՝ թերես խորհուրդներու ամբողջութիւնն իսկ՝ տուած է նոյն ինքն մարդկային մաքի հետազօտութեան իրը գերազնց առարկայ, առ որ մշտաներով յարզանքի մզելով գիտունն ու իմաստանէրը հաւասարապէս. և որ, վերջապէս, համազոյքի ստեղծիչ և շարժութիւն գոյս թեան և էութեան

ԽՈՐՀՈՒՐԴ ԵՒ ԽՍՏՈ

Թէեւ մանկանցուներ ենի, բայց պիես չեկերակուինիմ մանկանցու բաներու, այլ, կըրցածնուս չափ, պիես և բանականիմ մանմանուրեան, և ապրինիմ մեր մեջ եղած յաւաղյուրաներուն համեմական:

* * *

Գոյն պիեսի ըլլամի իհանիկն, երկ յա զուածեկի զայն:

Հարցը ներկայացուցած է ու որևէ ժամանակի համար զայն կը պարտադրէ մարդուն ազագուն միտքին։ Արօվ, կրօնք և զիտութիւն միւննոյն կոչումով կը ջանան համապարփակ և ճշմարիտ աշխարհայիշեցքով (Weltanschaung)` տիեզերքի բաղմազան երեւայթներն ու իրողութիւնները ըստ կարեւոյն միակ օրէնքի մը և կամ նուազազոյն օրէնքներու վերածել։ այսինքն երկուքն աւ կը միտին զեպի Բացարձակ ճշմարտութիւն՝ իրենց յատու կայտական կամ հոգեոր ու զիններով։

Ո՞րն է սակայն զիտութիւնը, ճշմարիտ զիտութիւնը, ներկայ զարուս. նիւթապաշտութիւնը. սակայն նոյն ինքն չաքսի կը վկայէ թէ այդ տեսակէտը՝ բատ օրում «աշխարհի մէջ նիւթ», ոյժ և հարկադրականութիւն միայն կայ, արդարացումէն այնքան լիովին զուրկ է որքան են աստուածարանական տմէնէն անհիմն հրամանակարգ վարդապետութիւնները»: Արդեօք Բնապաշտութիւն պէտք է հասկնալ արդի զիտութեամբ. սակայն այս վարդապետութիւն ո՞րքան ալ զիտական հետեւողներ ունենայ՝ զարձեալ իր էութեամբ կը մնայ զիտութիւն ըլլուլէ բոլորովին հեռու, ողորմելի և ինքզինք հակասող իմաստուսիրութիւն մը. վասնդի, բնութենական երեւոյթներու մէջ անիկա պատճառ և արդիւնք միայն կը հետապնդէ, այսինքն պատճառականութիւն, և կ'ըսէ թէ որ և է պատահած երեւոյթ կարելի է բացարկի պայմանաւ որ անոր նախընթացներն ունենանք: Ան կը վարէ վախճանաբանութիւն, ինչպէս նաև զերրնուկան միջամտութիւն, որոնցմէ ոչ մէկ զնով պիտի հրաժարէին ուղղափառ զիտականն ու իմաստասէրը. թէ բնութեան մեքենան պէտք է որ կերպով մը չարժի և զործէ ինքնիրեն. տեսութիւն մը որ մէկ ծայրէն համաստուածութեան կը յանզի (Կէօթէի ուղղութեամբ), իսկ միւս կողմէն՝ բացարձականաստուածութեան: Դորձեալ տեսութիւն մը, որ կը պնդէ թէ ամէն ինչ պէտք է որ չափելի և կշռելի ըլլոյ, այդպէս իրը ճշմարիտ զիտութեան մասնաճիւղերը նըկատելով հետեւալ չորս զիտութիւնները միայն — չափազիտութիւն, բնագիտութիւն, զիմիազիտութիւն և մեքենազիտութիւն, որով կը զաւանի թէ կեանքի

և առաջախոսութեան բոլոր երեսոյթները՝
մարզկային մաքի բոլոր գործելու թիւններ՝
իրենց ազատութեան և անկախութեան
հակառակ՝ առաջականապէս պէտք է որ կա-
րող ըլլան բնագիտական և զիշտագիտա-
կան խնդիրներու վերածութիւն. Այսպէս կա-
մայականորէն կը մերժէ այն բոլոր իրա-
կանութիւնները զորո չափել կարելի չէ,
ինչպէս զիտակցութիւն, վերջնական ար-
ժեքները, եալին, որոնք անհամեմատօրէն
չառ են և իրենց որակով մարդոց համար
կը կազմեն բաւն իրականութիւնները: Խնա-
տոնի Ա. Պողոս Մայրեկեղեցիի նախկին
Աւագ-երեց Dr. Inge արամորանելու
զին համեկողով(*), կուզենք նկատի ու-
նենալ սա պարագան թէ ճշմարիտ չէ թէ
exceptio probat regulam, ընդհակառակը.
այնպէս որ այն պարագային երբ բնագաշ-
տութեան պարունակէն զորս մնայ որ և է
իրողութիւն, այդ իմաստասիրութիւնը հիմ-
նայատակ կը կարծանի. և արգարե կան
այգոյիսի երեսոյթներ, ինչպէս կը վկայէ,
ի մէջի այլոց, կենսաբանութիւնը: Արգա-
րեւ ի՞նչ է երեսոյթներու կամ էօյթներու
ամբողջութիւնը, այսինքն իրականութիւ-
նը. «Իրականութիւնը ո՛չ մտային է ոչ ալ
նիւթական», այլ թագաւորութիւն մըն է
ուր խորհուրդ և իր, իրողութիւն և ար-
ժեք անբաժան են, որոնցմէ և ոչ մին ար-
ժեք ունի առանց իր առնչակիցէն: Իրա-
կան աշխարհը յարիր զործարանաւոր մի-
ութիւն մըն է, առանց միջոցի և անժամ-
անակ, որ իր մէջ կը պարունակէ միջոցի
և ժամանակի մէջ բոլոր պատահածները,
իր համ ունեցած մասնայատուկ յարարե-
րութեանց մէջ, այսինքն sub specie ater-
nitatis»: Արզվ բնագաշտութեան նման ինք-
ունք հակառակ (վասնզի իմացականութեան
տեղ մը կ'ուրանայ) իմաստասիրութեան
էութեան մերկացումէն վերջ, պէտք է ը-
սել թէ այզպէս յայտնուած իրականու-
թիւնը բացատրելու համար արգար գանուզ
ճշմարիտ զիտաւթիւնն այն է, որ նիւթա-
կան իրերը ոչ թէ վերջնական կերպով կը
վերլուծէ ելեկտրոններու և պրոտոններու,
այլ համազոյքն ըստ կարեւոյն միակ օ-
բէնքով մը բացատրելու իր հատագուտու

(*) *Sāt'ā Science, Religion and Reality*, "प्रकृति औ धर्म वाद की स्थिति वापेसी।

բեռն մէջ կը ջանայ հաստատել բնութեան գործողութեանց միաձեռութիւնն ու կանունաւորութիւնը, որ կը վկայէ ի նպաստ միակ և ստեղծագործ խմացականութեան մը զոյութեան, կը հերդէ հակա-քրիստոնէական բազմասառւածեան ըմբռնումը, զրադաշտական և մանիքէուկան երկարմատեան վարդապետութիւնը. զիտութիւնը, որ իր իսկ աշխարհքը կը յօրինէ, ուր կարդ մը արժէքներ եւս կը փնտոէ, ինչպէս միայարութեան, միաձեռութեան եւ համաչափելիթեան արժէքները. զիտութիւնը, որ չուզեր խուլ ձեանալ ամէն անդամ որ հրաշք բառը լսէ՝ հրաշքը չը նկատելով իրը բանաբարում բնութեան միայարութեան և միաձեռութեան անցեղի օրէնքներուն. վասնզի երբեք ճշմարիտ չէ ոյն տեսակէտը, թէ հրաշքն ընդունող միտքը կը մերժէ բնութեան բնական օրէնքները. ընդհակառակը, մարդ բնական օրէնքին հաւատալուն համար է որ գերբնական իրականութեան մը կը հաւատայ. ուր որ օրէնք չկայ, հոն հրաշք չկայ. ուրիշ խօսքով, անարդար է ըսել թէ քանի որ հրաշքները բնական օրէնքը կը բըսնաբարեն, անհաւատալի են. վասնզի, նախ ինչ պէտք է հասկանալ բնական օրէնք ըսելով, մարդիկս կը նանչնք խելամտիլ այցպիսով բոլոր բնական օրէնքներուն, երկրարդ. երբ անսակնեալ տարր մը մանէ աշխարհքի զարդացման ծանօթ տարրերուն մէջ՝ տափիա մեր կառկածը միայն կրնայ յարուցանել, և մեր նախիմաց աղնակալիքները՝ օրոնք սահմանափակ են, կը բեկանէ, ուրիշ ոչինչ։ Պիտութիւնը, վերջապէս, որ, վերոզրեալ խնդիրը լուսաբանելու համար, կ'ուզէ տեսնել և կը տեսնէ որ իր զիւտ կոչածներն ու յայտնութիւնը (որ մասամբ հրաշքներ կը պայ ունակէ) միհնոյն յատաջատութիւնն են՝ տարբեր կողմերէ զիտուած։ Այսպէս, երբ յայտնուրեան մասին խօսինք, կ'ըսենք թէ Աստուած իր խորհուրդներն ըմբռնելու զիտութիւնը կուտայ մեզի, որով ըսել կ'ուզենք թէ մենք կ'ընդունինք կամ կը կորսնցընենք զայն մեր իսկ ձեռքով։ Այդ յուսուզառուութիւնը եթէ զիւտ կոչենք, կ'ըսենք թէ կը գտնենք այն բաները օրոնք Աստուած խորհուրդներն ըլլալու են. բայց տափ ըսել կ'ուզենք թէ Աստուած թէ

զայն և թէ զմիզ այնպիսի վիճակի մը մէջ դրած ըլլալու է որ կրցեր ենք զայն զըտանել։ Ահա ա'յս զիտութեան և կրօնի յարաբերութեան զնութիւնն է մեր առաջարածը։ Հապա կրօնքը . . . Անշուշտ թէ ամենաբարձր և ամենէն հարազատ կրօնքին է մեր ակնարկութիւնը. ճիշդ է որ անոնիսկ ամենաբարձր կրօնքին մէջ այնքան բան կայ վաղնջական և խափանարար, որ կարգ մը խորհողներ, ինչպէս Գոնթ վերջին զարուն և Գրոշէ ներկայիս իր վաստ կը զործածեն կրօնքը թերխաչ իմաստակրութիւն մը ներկայացնելու եւ անոր անհետացումը գուշակելու համար։ Սակայն ոչ մէկ նշան կայ ասոր հաւանականութեան համար։ Ոչ չ վիլիսովիայութիւն, և ոչ ալ զիտութիւն կրնայ կրօնքին տեղը անցնիլու։ Վասնզի նոյն ինքն կրօնքին կոչումն է ճշմարտութեան և բացարձակ իրականութեան ձարաւի բանաւոր և հոգեւոր է համացական, հոգեկան և կարեկան ապրումներուն յագուրդ տալ։ Նկատելով որ զիտութիւն սրպէսզի կարենայ ապրիլ պէտք է որ միտպաշտ ըլլայ, և այն իրականութիւնը որ միտքը նիթականօրէն և նիթն ալ մնքնական տեսակէտով բացարձրելու փորձը ձախողած է, կը մնայ բնութիւնը հոգեսորապէս մեկնել, այսինքն ապաւինիլ կոնֆի իմաստակրութեան։ Արդարեւ աշխարհքը հոգեսորապէս մեկնելու զիրքի պաշտպանութիւնը կը հաստատուի այն հաւատքին մէջ, թէ բոլոր փորձառութեան արժէքներ ընծայելու միտումը ո՛չ թէ միայն հոգեքրանակուն անհրաժեշտութիւն մըն է որմէ չնոնք կը բնար խուսափիլ, այլ առարկայական ճշշմարտութեան տանող պողոտայ մը։ Զեմ խորհիր որ աշխարհքի մտախին եղած որ և կրօնական տեսակէտ և կոմ հարազատօրէն կրօնական համոզում կարելի է, եթէ չհաւատանք թէ արժէք զոյութեան չափ առարկայական է և անբաժանօրէն կցուած է անոր։ Զեմ վախնար ըսելու թէ առանց արժէքի զոյութիւն չի կրնար ըլլալ, և ոչ ալ արժէք՝ առանց զոյութեանօ։ Իրականութեան յատկանիշներն ինչ են, եթէ ոչ արժէքներ, օրոնց վերջնական երեքութիւնը կը կազմեն բարութիւն, ճշմարտութիւն և գեղեցկութիւն։ Զենք զիսեր թէ սկեպտիկին համար ինչ տպաւորու-

թիւն պիտի թողու մեր համոզումը, սակայն կը հաւատանք որ այդ երեքութիւնը կրնայ զմեզ կարող ընծայել օիբերու ճշշմարտութեան ու Արարիչին միտքին և կամքին հաղորդ ըլլալու։ Համառօտիւ, այսպէս հասկցուած կրօնքն է ընդհանրապէս, և աշխարհի ժառանգած Յունական Աշակոյթի և Հոռմէական Օրէնքի և կառավարութեան հետ մեծագոյն հարսածութիւնը կազմող երկհազարամեայ Ալբ-Շքօնքըն է, մասնաւորապէս, իր աւանդական, բարհրդապաշտական և դորձնական կամ բարոյական հոսանքներով՝ զոր կը զէմընզգիմնք այսօրուան լուսիմաց գիտութեան։

Կրօնք և զիտութիւն իրարու ոչ թէ հակառակ, այլ օժանգակ և լրացւցիչ զործոններ են, որոնք պարտին ու կրնան զործակցիլ միւնոյն կէտնպատակի հետապնդման մէջ։ Կրօնքն ինքնին հակարնական չէ և բանականութեան կ'ընծայէ պատշաճ արժանիք. զիտութիւնն ալ իր կարգին շարունակ հաւատքի կը զիմէ։ Գիտութիւն կը հաւատայ իր մտքի առողջութեան և ըստ այնմ շարունակ եղրակացութիւններ կը հանէ ըլլա՛յ բանականութեամբ ըլլայ հաւատքով տևարանած կամ փորձառութեան բռվէն անցուցած իր օրէնքներէն կամ նոյնիսկ վարկածներէն, ու կ'ակնկալէ որ այդ եղրակացութիւններ համապատասխանեն իրականութեան. այսինքն կը յուսայ թէ իր եղրակացութիւններ պիտի զործեն ապագային, ինչպէս զործած են անցեալին մէջ ու կը զործեն ներկայիս. որով, եթէ զիտութիւն հակարանական չէ, և ոչ ալ կրօնք հակա-զիտական է. «Գիտութիւն մը որ ինքզինք անհաշտ կը հոչակէ կրօնքին հետ, կրօնք մը որ ինքզինք փօխանակ կը նկատէ զիտութեան, կրնայ որքան անլիբրջ նոյնքան ամուլ հականառութեանց բռնուիլ»։ «Կըրոնք մը որ զիտութեան չի հափր, և զիտութիւն մը որ կրօնքի չի հափր, ծայրատուած է և ամուլ։ Այս չի նշանակեր թէ կրօնք կրնայ զիտութիւն մը ըլլալ, կամ գիտութիւնն ալ կրօնք մը. բայց կրնանք ատեն մը յուսալ երբ կրօնական մարզուն զիտութիւնը զիտական պիտի ըլլայ, և զիտական մարզու կրօնքն ալ կրօնական»։ Երկու կալուածներու մասնագէտնե-

րու տուած այս լոյսերուն տակ ակներե է թէ մինչ զիտութիւն պարտի զբաղիլ իրերու, երեսյթներու, էոյթներու կամ իրականութիւններու հանգէալ րլլալիք ինչպիս հարցման գտած պատասխանով, կրօնք պարտի յառաջ մղել ի՛ր հարցումը՝ ինչը է, ինչպէս ակնարկած ենք արդէն։ Ասիկայի շի նշանակեր կալուածներու սահմանափակում, այլ պարզապէս հետազօտիչ աշխատանքի բաժանում, և այդ երկու կալուածներու մասնագէտներ ոչ թէ պէտք է որ մեկուսանան իրենց սահմանին մէջ, այլ ընդհակառակը պարտին մօտենալ իրարու, զիրար հաղորդ ընծայելու համոր կատարուած լրացուցիչ հետազօտութիւններուն։ Թէրես իրարմէ հետու մետար և զիրար չհակնալու դասն իրականութիւնն էր որ յառաջ ըերաւ կրօնական և զիտական աշխարհներու աննախունթաց և անշարժունելի բախումն ու անոր հետեանքները. Հ՞րբ արդեօք, այսօք, ոչ վասնզի նիւթապաշտութեան, բնապաշտութեան կամ հոգերանական արդի տեսութիւնը ի՞նչ աստիճան հիմնաւոր ըլլալը ծանօթէ ամենուն։ Երէկ՝ 19րդ դարուն, ո՛չ վասնզի Եկեղեցոյ ոխուրիմ թշնամի նկատուած Տարվինականութիւնն ա՛լ զուրկ է իր կարծեցեալ ժանիքներէն, հիմա որ Ծննդոց առաջին զլուխները արարչագործութեան ծննդաբանութիւնն, Ա. Գիրքը բնապիտութեան դասագիրք, և կամ զայն բառապէս ներշնչուած չին ընդունիր հաւատացեալներ. արդէն նոյն ինքն Տարվին ըսած է. օնցաշրջումի տեսութիւն բոլորվին համերաշխ է Աստուծոյ վրայ եղած հաւատքին հետ»։ Այդ բախումը պատահած է ԺԶ-ԺԷ դարերուն, կողեւնիկոսի և Գալլիկոսի աստղաբաշխական զիւտերուն չնորհիւ, ըստ որոց տիեզերքի կեղրունը և անշարժ մարմին մը (Պաղպմեան տեսութիւն) նկատուած երկիրը իր պատահածի բարձրութենէն կ'իջներ միլիոնաւոր աստղերէն մին եղող արեի չուրջ դարձող հօթը մոլորակներէն մէկուն աստիճանին։ Այս նոր զրութիւնը՝ զոր հաւասարապէս հալածեցին և նզովցեցին բարեկարգիչներն ու Պապական Եկեղեցին, այն տեսն կործանում կը սպասնար ու այսօր ալ տակուին կը սպասնայ Եկեղեցւոյ Հաւատամբքին՝ եթէ մթին դարերու յատուկ զրու-

թեան խուարը չփարատենք այլես։ Վասն զի տառզարաշխական այդ նոր զրութիւնը հիմնայատակ կը խախտէր հաւատացեալին էին հաւատքը, բայ որում աշխարհք կը բազկանար երեք մասերէ — սանդարամետէն՝ ուր արգիլափակուած էին չար ողիներու արրանեակները և ուր իջած էր Քրիստոս, երկրէն՝ ուր կը բնակէին մարդիկ, և երկնքէն կամ երկնակամարէն՝ զըրախո՛ ուր Աստուած կը բնակէր իր զօրութիւններով և երանելի հոգիններով։ Արդ հաւատացեալին համար ի՞նչ առելի կործանարար կրնար ըլլաւ քան այդ զանուած անողոք օրէնքը որ անոր ձեռքէն կը յափշտակէր երազած ու յաճ ոխ ակնապիշ զիտած երկնքի զրախուրը, և որ անոր բարեզութ Աստուծոյն ալոուը կը փոխազրեր

տիեզերքի անսահման տարածութեան մէջ։ Ու այդ բախումը, և միակ բախումը կար ու պիտի մնայ եթէ Եկեղեցին պաշտօնապէս չ'առնէ իրեն վիճակող պատշաճ քոյլը։ Անհատ հաւատացեալներ, սակայն, մինչ այդ կը պահեն հաւատալէն արդիւնաբերուած ուրախութիւնն ու խաղաղութիւնը՝ զոչելով սերկինք պատմեն զփառս Աստուծոյ։ Խոկ զիտական մարդէն շատ շատեր, ճշմարիտ զիտնականի վայել կեցուածքով կը վկայեն նեւտոնի կոմ Բակոնի հետ։ ԱՄահմանափակ չափով զիտութիւն մը զմեղ կը հեռացնէ Աստուծէ։ աճուն չտփով զիտութիւն մը զմեղ ետ Անոր կը տանիւ։

ՃԱԼԱՐԾ ՎԱՐԴԱՊԵՏ

ԲԱՆԱՍՏԵՂԺԱԿԱՆ

Ն Ա Ւ Ը

Կապոյին վրայ, կապոյին ներեւ,
Զերք մեծոի բռչուն բացած իր թեւեր՝
Նաւն արտուրանեով կ'երբայ նեւ ի նեւ։

Եւ նորիզոնը, կախուած վարագոյր,
Անհունը եզրող նեռասոյզ պատրաճ,
Հեռուն կը բանայ իր նրին բողեր։

Ալիբներ ծաղկիլ կըսկըսին տակաւ
Երք նովը բանայ ծալբերն իրենց լոյժ.
Ալիբներ ծաղկիլ կը ափեն կարգաւ։

Զուրերուն վրայ, երկինին ներեւ,
Զոյզ անհուներու կապոյս նամբայէն,
Նաւը անմոլար կ'երբայ նեւ ի նեւ։

ԵՐՈՒԱՆԴԵՄ

ԵՊԻԿԱՐԴԻ

Ա Ս Տ Ե Ղ Ա Տ Ո Ւ

Հոգին որ հուկդ էր ինչպէս ուրախութիւն մը եղած
Ըստանիլի՛ օրերու նախին վլրայ լրսարեւ,
Ի՞նչ ըրիր զայն, ո՞ր ակօն իր ծոցին մէջ է պահած
Անոր ցորենը ոսկի, անոր խոստումն յարածեւ...

Անիկա շունչն էր հովին, ու ծիծաղն էր չուրերուն,
Ծափը ձեռքի մը փոքրիկ ի տես խաղի պատկերին,
Ի՞նչ ըրիր զայն որ այսպէս եղաւ ցըն՛ք մըսուրուն,
Ու զարտնիքին մէջ անոր բարէ դէմքեր կը յառին...

Գրքի՛ր նամբան ըսպիտակ ուրկէ անցաւ իր աղուոր
Բարի տեսիլքը նրման երազանոյր եղնիկի.
Կախարդալոյս այդ ուղին կ'առաջնորդէ նեռաւոր

Ասեղատունն աւերակ ուր եեզի նես կը դառնայ
Ինչպէս տօնի մը օրուան պատմունանին մէջ ոսկի
Հոգին որ ծնաւ արցունիքն ատուածներուն՝

Ո՞րք ըրդայ...

ԱՐՄԵՆ ԵՐԿԱՐ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՏԵՂԵԿԱԳԻՐ Ն. ԱԴՈՆՑԻ

“ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ, ԳՈՐԾԻՆ

Ամենապատիւ Պատրիարք Հօր Տ. Թուրքու Արքայիսկոպոսին

Երևանիկ

Հա՛յր Սրբագան,

Ցաւում եմ որ աւելի կանուխ կատարել Ձեր յանձնաբարութիւնը հնարաւոր չեղաւ, որքան և հաճելի և քաղցր պարագականութիւն կը նկատեմ ինձ համար չուստափոյթ ընդառաջել Ձեր բոլոր ձեռնարկներին: Այժմ էլ գրում եմ տողերս այնպիսի վիճակում, որ յուսամ ներողամիտ պիտի լինիք եթէ չկարենամ լիովին գոհութիւն տալ Ձեզ:

Կարգացի Հ. Աճառեանի նոր գործը և ահա տպաւորութիւններս քանի մը տաղով: Զգիտեմ, պէտք կա՞յ յայտնելու ոկրքեն և եթ որ Սրբազնութեանդ ընարութիւնը միանգամայն յաջողակ է և զործը արժանի այն վարձատրութեան կամ պարզեատրութեան որ ինկատի ունիք:

«Հայոց լեզուի պատմութիւնը մի համազրական փորձ է, մը ամփոփումն այն գիտական յանդումների որ հին և նոր հե-

առաջառայի թիւնները արձանադրել են ցարդ որպէս ստոյգ և կամ հաւանական այս կամ այն չափով։ Հեղինակը կատարել է այս փորձը ամենայն ձեռնհասութեամբ և հաւատարիմ այն սկզբունքներին և ղեկավար մեթօդներին, որոնցմով ձեռք են բերուած ամփափելի նիւթերը։ Շնորհիւ ներկայ աշխատութեան, ունինք այժմ մեր առջե հայ լեզուի պատմական հասակը իր զարգացման և կամ կեանքի բոլոր շրջաններում, և բնականարար զիւրին պիտի լինի այսուհետեւ լրացնել պակասը կամ յատաւել աւելորդը և նոխացնել զիտութեան նորանոր բերքերով և փոփոխել փոփոխելին։ Հեղինակը փոյթ է առնեցել ներկայացնել լեզուի կրտած փոփոխութիւնները քաղաքական պատմութեան համապատասխան շրջանակների մէջ, և հանել է այն եղբակացութիւնները որոնք ծառայում են ուրուագենելու և մեր քաղաքակրթութեան յարահոլով պատկերը։

Դործի մի խոչոր մասը նուիրուած է լեզուական բառամբերին։ Հայ լեզուի բնիկ առաջձը կազմում են, ըստ հեղինակի, 600 բառ։ յաջորդ շերտերն են փոխառեալ բառակը — իրանական՝ 750 բառ, յունական 776, արաբական կամ արաբ-պարսիկ՝ 801 և այլն։ Այս վիճակգրական թուերն այն տպաւորութիւն են թողնում որ կարծես հեղինակը վերջնական և անվերաբննելի է համարում այն ինչ որ ցարդ կատարուած է, մինչդեռ խոհեմութիւնը պահանջում է ձեռնորուան մեալ թուական սահմանափակումներից։ Ամէն մի նոր հետազօտութիւն կարող է խանգարել այդ ժամանակաւոր հաշիւները։ Մեզ թուում է որ բացեր կան գրեթէ բոլոր բառախմբերերում։ Առանց որի է ջանքի, աչքիս ընկաւ որ բնիկ հայ բառերի թուում պակասում են՝ ալեին, բամբ, պտուլ, իրանական խմբի մէջ չգտայ՝ հրամատար (framatar) (ոչ հրամանատար), խորաւարան, որպէս թէ նշանակում է սպարապետական աստիճան, մինչդեռ պահել. ar(a)varan բառն է եւ նշանակում է արեւմուտք. վիրական բաժնում պակաս է՝ սեփծուլ. յունական՝ զաւոախս՝ պատկերագործ' (Պանկ. Օրբ.) = յ. Հայրապէտ, կամ տելիարի (Աւոհ.) որ Բիւզանդ. հենրիախ կամ հետերիարիս էտարեաչչէ, բառի աղձատումն է, չկայ նաև հմպուին (բշխ)։ Խորերէն՝ թշրին և իւոզի կից մոռացել է

յիշել բովի (Տիմ.), իյար, փոպի, փիբոն (Փիբք թղթ). արաբերէն՝ չտեսայ նալաս, տառայպուլա (Թէկուրացի բառերը)։ Այլ չեմ լիշում, որ բոկել զնում է որպէս թէ փոխառեալ վրացերէնէ, մինչդեռ Յուքէլուս = կլոր հաց, յունարէն բիւզանդական բառն է. սահմի, հոռի, ոչ մի կապ չունին վրացերէն օրի և սամի, երկու, երեք՝ բառերի հետ, ինչպէս ենթագրել է Պատկանեան եւ ընդունել Աճառեան։ Իմ կարծիքով կին ասոր։ Արս, Simanu երկորդ և երրորդ աշմաների անունն է։ Այնտեղէ է ծագում իրանական և մեր տամարը։ Վրաց ամիսները յայտնի են, եւ այնտեղ ոչ օրի եւ ո՛չ սամի հետքեր չկան։ Գալատոս 'որմնաղիր' բառը ևս վրացի ծագում չունի, այլ պարզապէս Գալատացի է նշանակում։ ինչպէս երեսում է հնում յայտնի են եղել Գալատացիք որմնաղրութեան արհեստում։ Այս աւելի քան թսուցիկ օրինակները բաւ են ցոյց տալու համար թէ որքան յանձնարարելի չեն թուական սահմանագծումները։ Մի քանի տարի առաջ առիթ ունեցայ ծանօթանալու նիբերգ պահաւագէտին, որ յայտնեց ինձ, ի միջի այլոց, որ աւելի քան հազար իրանական նոր փոխառութիւններ է գտել հայերէնում պահաւիկ մատենագրութեան լիշտատակարանները վերծանելիս։ Մի ուրիշ հանգամանք։ Հ. Աճառեան նպատակ ունի ներկայացնել լեզուն որպէս քաղաքակրթութեան յայտարար։ Այս դէպում անհրաժեշտ է խստիւ պատնէշ քաշել երկու կարգի օտարամուտ բառերի միջև, այն է փոխառութիւնների (Lehnwörter) և օտար բառերի (Frewdwörter)։ Մէկը կազմում է լեզուի բաղկացուցիչ մասը, ձուլում է և, այս դէպում, հայանում, միւսը միում է իր օտարութեան մէջ ի բնէ մեռած տարր լեզուի համար և անարժէք քաղաքակրթութեան պատմութեան համար։ Հ. Աճառեան, հարկաւ, քաջ գիտէ այս զանազանութիւնը եւ գործի ընթացքին սոխպուած է եղել անջատել որևէ կերպ յիշած երկու տարրերը։ Աւելի լաւ կը լինէր անտարակոյս էնց սկզբից անտես անել օտար բառերը ինպաստ հարցի պարզութեան և առանց աւելորդ բեռն զնելու լեզուի վերայ։

Հեղինակը լայնորէն է գծել իր աշխա-

տանքը, բաժին հանելով ընդհանուր լեզուագիտութեան։ Կանդէ առել միջերկրական քաղաքակրթութեան ազգեցութեան լեզուական հետքերի վերայ յունականում։ Բայց զարմանալի է, որ հազիւ քանի մի բառ է զրաւել նրա ուշադրութիւնը, այն բառերը որ յիշել է Մելիքն իր մի աշխատութեան մէջ։ Սակայն նորագոյն գործերը հաշւում են այդպիսի փոխառութիւններ հարիւրաւոր բառերով, թուած օրինակի համար։ G. Glotz La Civilisadtion Égénne, p. 441.

Հայ-Ձորիւգական առնչութեան նայող վերջին հետազօտութիւնները անձանօթ են մնացել մեր հեղինակին։ R. Meister (Ind. For. 25, p. 312) E. Hermann (K. Z. 50,) այն միանդամայն նոր տեսութիւն յառաջ բերին որ ֆոխտ լեզուն ոչ թէ saten, առա centum լեզուախմբին է պատկանում։ Այսու կարծես հայի և ֆոխտ։ անջատը աւելի մեծանում է, բայց միւս կողմէն պարզուում է որ հնչաբանական մեծ օդակով կապւում են երկու լեզունները, (մանաւանդ տաւարականի հետ, և այս կարեոր է։ Ինձ թւում։ է որ այս նոր կապը մեզ հասկանալի պիտի դարձնէ Թուլսարք բերդի կոչումը-Տայքում, ինչպէս և Տուն կոչուած ժողովուրդի ինքնութիւնը և թերես մի նոր վարկածի գուռ պիտի բաց անէ Մամիկոնեանների ծագման աւանդութեան։

Հ. Աճառեան շատ անգամ գուրս է եկել Հիւրշմանի զգուշաւոր սահմաններից, ընդունելով ստուգաբանութիւններ, որ նա Ժխտել է կամ կասկածելի է համարել։ Շատ խնդիրներում աշխատել է ուրոյն տեսակետ ունենալ և միշտ չէ յաջողած։ Սակայն նման երեսոյթները չեն վասում զարծի ընդհանուր պատկերին։ Մասնաւորապէս աչքի է ընկնում այն մեծ բաժինը որ Աճառեան յատկացրել է վրացի և խալքական փոխառութեանց, հակառակ Հիւրշմանի զրականորէն յայտնած տրամագրութեան։ Հայ-վերական լեզուական ալերսին յատկացրած զլուխը, կարելի է ասել, զարծի տկարացոյն էջերն են։ Մեր հեղինակը թւում է թէ հաստատապէս որդեգրել է այն համոզումը, որ բոլոր այն տարրերը, որ ոչ իրանական են, ոչ սեմական, ոչ գուտ հայ-

կական, ծաղում են խալքական լեզուից։ Զափազանցութիւն է և ըստ էութեան առանձին կարևորութիւն չունի, քանի որ լեզուագիտութիւնը ոչինչ չի չահում, անյայտը մի ուրիշ անյայտի է վերածում։ Բացի սրանից, նախահայ բնիկների լեզուն միայն խալզերէնը չէր։ Խալզերի նման տասնեակ ցեղեր կային, որոց փոխազարձ լեզուական կապը մնում է անյայտ։ Աւելի խոնեմ կը լինէր հայ բառարանի տակաւին անվերծանելի մթերքը համարել մի շտեմարան, ուր առնելիք ունի և գուտ հայկականը, և' իրանականը և' անձանօթ նախարնիկ լեզունները։

Բառամթերքի քննութիւնից յետոյ Հ. Ա. անցնում է զրական լեզուի ծագման և ընթերակից հարցերի։ Տեղ աեղ հեղինակի գրիչը սայմաքում է դէպի հակասութիւններ, որ պէտք է բացատրել անուշազիր կամ շտապ զրութեամբ։ Հին բարձր ձեւը, հեղինակի կարծիքով, շշատ ուշ և այն եւ գարում միայն եղել հայր (էջ 32)։ Յաջորդ էջում կարգում ենք, որ հայր ձեւը գոյութիւններն էլ հաւասարապէս սխալ են։ Հ. Ա. երկար ու բարակ քննում է թէ զրաբարը խօսակցական լեզու էր թէ արուեստական և գալիս է այն եղբակացութեան որ զրաբարը եւ զարում ոճզիւ ժողովրդի խօսակցութեան լեզուն է (էջ 244)։ Հետեւեալ զլուխ, ոսկեզարեան հեղինակների մօտ եղած բազմաթիւ անհարթութիւնները եւ սխալները ուղում է բացատրել նրանով որ հեղինակները զործ են ածել արուեստական լեզու և ոչ ժողովրդի բարբառը (էջ 268)։ Այս ակներն հակասութիւնը հասկանալի կը դառնայ եթէ ընդունիք որ հեղինակը ճշգրտորէն չի արտայատել իր միաբանը։ Ամէն մի լեզու որ արձանանում է զրով արդէն դառնում է արուեստական համեմատութեամբ կենդանի և շրջուն լեզուի։ Բայց այս չէ հնչանակում բնաւ որ զրականը այնքան է հեռանում, կամ եւ Դ. այնքան էր հեռացել իր ծննդեան տարիքէն որ ժողովրդեան հասկանալի չէր։ Հ. Ա. սակայն պէտք է զզացել շեշտելու չափից աւելի զրաբարի ժողովրդական լեզու լինելը, որպէս զի յառաջ տանի իր միւս կարծիքը, որ եւ զարում հայ լեզուն բարբառներ չուներ և պատրաստ է ժխտելու

Ստուգանոս Սիւնեցու բացայացա վկայութիւնը աղաւաւալ եւ անհիմն մեկնարանութեամբ: Եթէ Հ. Ա. այն գրութիւնը պաշտպաներ որ բարբառների բացատր մեծ չէր ե. դարում, ինչպէս հետագայում, կարելի է համաձայնել: Բայց հիմնովին բացասել, ոչ մի բանաւոր հիմք: Նոյն իսկ իր բերած քաղուածներում նկատուում են աշխարհաբարի հետքերը, ինչպէս սուրադասականի զեզչը և ներկայի գործածութիւնը սուրադասականի իմաստով օ (Եթէ զայ ինձ, և ոս ոսպանաննեմ): Ինչպէս և մեկնենք բարբառների ծագութը, պէտք է ընդունինք որ այս ինդրում առաջնակարգ գեր են ունեցել այլացեղ բնիկները: Եթէ հայ զանգուածը բաւական ոյժ է ունեցել հարկադրելու իր լեզուն երկրի կենտրոնական մասերում, ուր հած մեծամասնութիւն է կազմել, նրա աղջեցութիւնը համեմատաբար տկար պէտք է լինէր ծայրագաւառներում, ուր բնակչութիւնն աւելի խառն էր: Այս հանգամանքը արդարացնում է հիմնովին եղերական բարբառների գոյութիւնը: Հ. Ա. հարբարուորութիւն ունի զիտելու թէ ինչպէս երեանի բարբառը հետզետէ և զբեթէ առափճանարար փոխուում է Դարբարդի (Արցախի) բարբառին, անցնելով Սիսիանի բարբարից գէպի Տաթեւի և այնտեղից գէպի Շուշի:

Նորագոյն բարբառների մասին նոյնպէս Հ. Ա. այն կարծիքն է յայտնում որ նրանք ոչ յառաջ քան 9-12 գարեր են ծագել: Բայց գյրախտաբար չի բացատրում թէ որոնք էին այն նոր աղջակները, որ յանկարծ ծուատեցին նախկին միասպազալ լեզուն զանազան բարբառների: Թ-ժէ: գար համեմատաբար պայծառ չըջան է Հայոց պատմական անցեալում, երբ փոքր նախարարական անելու միանում են խոչոր կենտրոններ ստեղծելու և իրանք անհետանում մեծ միաթեանց մէջ: Հ. Ա.-ի տեսակէալ այս ինդրում անհատական է, զանէ մերը չէ: և այն փառաբանութիւնը, որ բերում է ինպաստ իր տեսութեան, ի վիճակի է որոշելու բարբառների Terminus ad quem, բայց ոչ ա quo:

Բարբառների գոյութիւնը մխտելուց յետոյ, երբ անցնում է Նորայրի տեսութեան սոկեզարեան չորս կարգի հեղինակութեանց վիրարերեալ, և արդարացի քննութեան է ինթարկում և Նորայրի տեսութիւնը, նրա

դիտած տարբերութիւնները վեր ածելով պարզ ոճարանական խտրութեանց, յանկարծ նահանջում է բանած շաւզից և ընդունում որ կային նզնիկեան և Կորինեան բարբառներ: Այս ևս մեր տեսակէալը չէ:

Աշխատութեան այն մասը որ նուիրած է ժամանակակից բարբառների նկարագրութեան և գասաւորութեան շատ աւելի պէտք է բարձրացնէին աշխատութեան արժէքը, եթէ աւելի ժամանական լինէր: Հ. Ա. առանեան այս կալուածում կատարեալ տէր և տիրական է: Ոչ ոք չզիտէ նրա նման մեր բարբառները: Ո՞քան ցանկալի կը լինէր, որ այս մասը աւելի ճոխ լինէր, սուրաբաժումները լիովին թուած հանդերձ հընչարանական և ձեւաբանական յատկութիւններով, քանի որ բարբառները կորստեան վատանգի առաջ են կանցնած և հետագալին անհնարին պիտի դառնայ նրանց ուսումնասիրութիւնը:


Զերկարեմ այլես: Նկատողութիւններոցց են տալիս որ Հ. Ա.-ի երկը իրապէս կարեռ է և արժանի Զերդ Սրբազնութեան քաջակերութեան և զնահատման: Զեմ կարծում, որ յայտնածս կարծիքները օտարութիւնների Զերդ, վստահ եմ, որ նոյնանման տպաւորութիւն է զործել նաև Սրբազնութեանդ վերայ:

Մնամ սպասաւոր պատրաստակամ Ա-մենապատիւ Հայութեանդ, յարգալիր ող-ջիւնօք

միշտ անձնուէր
Ն. Ա.Դ.Ա.Ց

23 Օգսոստի 1934

Բրիսուլ



ԽՈՐՀՈՒՐԴ ԵՒ ԽԾՍՔ

Ժամանակի վերաբերմայր պահ: Համեմ մեր մեկ վայրկնամը, առանց ընդունելու անոր արձելը: ըրողունիք որ մամերը շարջորհն և անպատ դուրս ենին մեր ձեռներին... շներենին որ մեր մեկ օրը սահի, առանց սուրացնելու մեր մամուռիններուն և առաջինուրիններուն զանձը:

ՊԱՏՄԱԿԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵԳԻՊՏԱՀԱՅՈՒԹԵԱՆ

ՀԱՅ ԱԶԳԻՆ ԾԱԳՄԱՆ ՀԱՐՑԸ

Եգիպտահայ պատմութեան սահմանին մէջ չ'իշնար Հայ ազգին ծագումին մանրամասն ուսումնասիրութեամբը զրադիլ, սակայն իմ նպատակս ըլլալով, ձեռքիս տակ գտնուած բաւականաչափ աղբիւրներու տուած ծանօթութիւններու ամբողջութեան համեմատ, կարելի եղածին չափ ընդարձակ Եգիպտահայ պատմութիւն մը գրել, յարմար կը նկատեմ ամենահին ժամանակներէն սկսիլ: Եւ որովհետեւ Եգիպտոսի և Հայաստաննեան հոգամասերու ժողովուրդներուն միջն զոյութիւն ունեցող յարաբերութեանց հետքեր կան ոչ միայն հայ քննական, այլ նաև աւանդական պատմութեան շրջանէն տեսլի հին շրջաններուն մէջ, աւելորդ չեմ համարիր հայութեան ծագումին զեռ ևս անորոշ և բարդ հարցին մասին, նորագոյն ուսումնախրութիւններու համեմատ քանի մը յարմար բացատրութիւններ տալ, հասկնակի ընելու համար իմ բռնած զիրքս, ոյսինքն Եգիպտահայ պատմութիւնը այնքան հին շրջանէ մը սկսիլ:

Հայութեան ծագումով զրադող զրոյներ, ընդհանրապէս ջանացած են հայութիւնը Եւրոպայէն զաղթած և Հայաստանի սահմաններուն մէջ Քրիստոսէ ութ կամ ինը դար տոաջ հաստատուած վաչկատուն ցեղ մը ցոյց տալ, թերես ամէն զնով և բռպական ազգ մը երենալու մարմաջով: Մինչդեռ հնգիկ, չինացի և ճաքոնցի նոյնիսկ իշխաններ երբ Եւրոպայի մէջ ամենաբարձր համալսարաններու շրջանը կ'աւարտեն, հպարտ կը զգան Արեւելցի ըլլալուն համար և թերես առաջուրնէ ա'լ աւելի. նորութիւն մը ըսած չպիտի ըլլամ, երբ հոս մատնանշեմ այն ցաւալի իրողութիւնը թէ հայոց մէջ յաճախ քիչ մը ֆրանսերէն

կամ անզլերէն սորվողը այլես յարաբերութիւնը խզել կ'ուզէ Արեւելքէն և որովհետեւ չի կրնար իր հայ հանգամանքը վըրայէն սորել և եւրոպացի ըլլաւ, բոլոր ոյժը կը գործածէ ամբողջ հայութիւնը արեւելցիս: թենէ հանել հանել եւրոպականացները թէ հայութիւնը լուսուրդը Եւրոպացի եղած կ'ըլլայ: Տրամարանական է մտածել թէ եկող զաղթականները, Հայաստանի նախարանիկներէն շատ աւելի քիչ էին թուուվ. ինչպէս եղած է պատմութեան մէջ եղող զաղթականնութիւններուն զրեթէ ամբողջութիւնը, որով ձուլուած են իրենք շատին մէջ, բնական օրէնքով և ոչ թէ մեծամասնութիւնը ձուլած քիչին մէջ: Օրինակ երբ եօթներորդ գարուն արաբական բանակ մը Եգիպտոս արշաւելով զրաւեց երկիրը և մնաց հոն, իրաւ է թէ փոխել տուու տեղացիններուն լեղուն և կրօնքը, բայց արաբացո՞ւց միթէ եգիպտացի ազգը, թէ արաբ բանակը եգիպտականացւ: Եղիպտոսի այսօրուուն բնակչութիւնը ծագումով թէ շարունակութեամբ, հակառակ իրեն արաբախօսութեան, իբր ազգ որոշապէս Եգիպտացի կը նկատուի և ոչ թէ արաբ: Եսոյնն է նաև հայութեան պարագան: զաղթական եկած ըլլալու տեսակէտէն զատելով: Միւս կողմէ եթէ ոմանք հայութեան եւրոպական ծագումին մէջ հպարտանալիք կէտ մը կը տեսնեն, պատմութիւնը ցոյց կուտայ թէ գժբաղդաբար այդ և եւրոպացիս բնիկ հայութիւնը — իմա՞զաղթականութիւնը — մեծ արժեք մը չէ ներկայացուցած նոյնիսկ իր զագային պատմութեան և կեանքին մէջ. զի իր պատմութիւնը փայլեցնողները արեւելցիներ եւ օտարներ եղած են: Աւանդական հայ պատմութիւնը փլցուած ըլլալով, պատմական Արշակունիները Պարթիկներ էին, ինչպէս նաև Գրիգոր Լուսաւորիչ: Հայ պատմութեան հերոսներու ամենէն մեծ զերդաստանը՝ Մամիկոննեանները, ցնոր ստուգաբարանութիւն մօնկոլ էին, սերած ըլլալով Մամուն ձենացիէն: Բազրատունիները Հրեայ էին, քանի որ այլ կերպ չէ ստուգուած դեռ: Որով եթէ հայութիւնը պարծե-

նալիք բաներ մը ունի, այն առ իր Արևել-
եան ծագում ունեցող անձերն են:

Այժմ տեսնենք թէ ի՞նչ փաստերու
զբայ հիմնուած է Հայութեան Եւրոպայէն
Փոքր Ասիա զաղթած ըլլալու վարկածը:

1.— Թէ Հայաստանի շուրջը գտնուող
Ասորեստանեան, Ասումերեան, Պարսիկ և
այլ մեծ ազգերու թողած բնեսազիր ար-
ձանազրութիւններուն մէջ Հայ կամ Արմէն
անուն չկայ մինչև Քրիստոսէ ութ զար
առաջ:

Բայց միթէ Եւրոպայի որեիցէ մէկ
կողմը Հայ կամ Արմէն անունն յիշատա-
կութիւն կայ արդիօք շատ հին ըրջաննե-
րուն: Այս կէտը երբէք չէ լուսաբանուած:
Ի՞նչ տրամաբանութիւն կայ հաւաստելուն
մէջ թէ Ետրուրացի կամ այս կարգի տարօ-
րինակ անուններ կրող ազգեր օր մը սկսած
են Հայ կամ Արմէն անունը կրել և կազ-
մել հայութիւն մը: Հայերը իրենք զիրենք
երբէք Արմենական, Արմէն կոչած չեն որ-
քան որ ծանօթ է և միշտ Հայ անունով
կ'ինքնակոչուին որ շատ մօտ է իրենց
սկզբնական «Հարի» Հայը, Հայ անունին:
Թէս Հայ անուան «Հատութիւն կամ Հիթի-
թիւն փոխուած ըլլալը կը ջանացուի ապա-
ցուցանել. բայց գեռ որոշ կերպով եղբա-
կացուած չէ և շատ հաւանական չի թուիր:

2.— Հայերուն Եւրոպայէն իրը զաղ-
թական Փոքր Ասիա զալուն և հաստատ-
ուելուն համար փաստեր կը փնտուին
զանկարանութեան մէջ:

Այժմ ընդունուած է որ Հայերը գան-
կարանօրէն կը պատկանին Լայնագրիլի
(Broadhead) զարին: Արդ, Եւրոպացի գան-
կարաններու մեծագոյն մասը համաձայն է
որ Լայնագլուխներու օրբանը եղած է ամ-
րող Փոքր Ասիան և Լայնագլուխներէն
մտուր Փոքր Ասիայէն զաղթած են մէկ
կողմէն կեղրոնական և Արեմտեան Եւրո-
պա, տեղացի արագլուխներուն հետ խառ-
նուելով կազմելու ետանագլուխներու զարը
և միւս կողմէ զաղթած են Արեմէք Եց-
ուելու ասիական երկիրները:

Բայտական Թօսքանալի կամ Ետրուր-
իոյ բնակիչները (որոնցմէ կը ջանացուի
սերած սեպել հայութիւնը) թէ տառաջ եւ
թէ այժմ խառնագլուխներու զարը
զարին չեն պատկանիր բնաւ: Զուտ լայ-
նագլուխներ եղած են Փոքր Ասիայ բնիկ

բոլոր ազգութիւնները, ատոնց մէջ և Հի-
թիթներն ու «Հատութիւններն կամ «Հայ» երը»:
որոնք իրենց գանկին և քիթին զուտ հան-
գումանքը պահած են առանց խառնուրդի
և մեծամասնաբար կը պահեն մինչև հիմա:
Լայնողլուխներուն այժմեան երկիրներն
են գարձեալ Փոքր Ասիան ամբողջ, կեղ-
րոնական Թրանսան, Զաւիցերիան, Եռ-
կօսլաւիան և Պալքանեան երկիրները՝ բացի
Յունաստանէն, և Կեղրոնական Ասիան: Այս
բաժանումը պէտք է հասկնալ այժմու բը-
նկիներու և ոչ թէ եկուսըներու համար(*):

3.— Հայութեան տեղական հնու-
թիւն չունենալուն և Եւրոպայէն գաղթե-
լուն ի նպաստ փաստեր կը ջանացուի հա-
րել լեզուաբանական տեսութիւններէ:

Լեզուաբանութեան մէջ, լեզուները
մայր խոռմբերու կը բաժնուին ըստ իրենց
արմատական, հնչական կամ քերականա-
կան առաւել կամ նուազ նմանութիւննե-
րուն: Բայց այս կերպով հանուած եղբա-
կացութիւնները երբին կը յանգին բոլո-
րովին հակասական և տարօրինակ անել-
ներու: Օրինակ Բերուի, կքուատօրի և
Պոլիվիայի մէջ բնակող Ամերիկան Բուի-
քուա անուն բնիկ հնդիկ յեղին խօսած
լեզուին մէջ, յոզնակինները մէկ տեսակ
յետադաս մասնիկի մը յաւելումով տեղի
կ'ունենան, ինչպէս օսմաննեան թրքերէնի
մէջ սելբա կամ Հայերէնի մէջ «ներ» կամ
«եր» կ'աւելցուին: Արդիշ շատ մը քերա-
կանական կանոններ և երբեմն բառի ար-
մատներ այս վերջին լեզուներու կանոննե-
րուն կը համապատասխանին. որով տարօ-
րինակ չը լլար եղբակացնել թէ այդ հն-
դիկները, թուրքերն ու Հայերը զաղացին
նոյն հիմը ունին: Ասկէ կը տեսնուի թէ
ինչքա՞ն վերապահումով պէտք է ընդու-
նիլ լեզուաբանական եղբակացութիւնները:

Այժմ առաւել կամ նուազ փաստերով
ապացուցուած է որ Հայերէնը կը պատ-
կանի լեզուներու Հնդեւրոպական խոռո-
րին: Բայց Եթէ այս կարծիքն իսկ իրը
վճռական ընդունինք, լեզուաբաններու մե-

(*) SL's Universal History of the World. II. Համար
էջ 187-240 ի մէջ Կալլիսի համալսարանին Գևինաբա-
նուրեան քօմիտ Ֆլեւրի (H. J. Fleure D. Sc.)
յօնուածը: Նաև A. C. Haddon, Races of Man,
1924. R. R. Marett, Anthropology, 1912. H. J. Leake
and H. J. Fleure, The Corridors of Time, 1927,

ծամասնութեան նորագոյն ուսումնասիրութեանց համաձայն հնդեւրապական լեզուն խօսող մայր ազգութիւնը սկիզբէն իր բնակավայր ունեցած է Փաքք Ասիան ամբողջ և Արևելեան հարաւային Եւրոպան^(*) , բացի Յունաստանէն , որով դարձեալ է ինչպակացութէ Հայերը Փաքք Ասիական բնիկ ազգ մը եղած են քան թէ Եւրոպայէն եկար գաղթական ցեղ մը

Եւրոպայի որեիցէ մէկ կողմը , հինէն , հայերէնի նմանող լեզուի մը հետքեր զլառնուած չեն , և այլ'տք էր ըլլար եթէ այդակեղի նախոկին ժողովուրդներէն մէկուն կամ միւսին մասը , զաղթած ըլլար Հայաստան . իսկ Հայաստանի մէջ Հիթիթեան , Հարեան և այլ արձանագրութիւններու լեզուին — որոնց մէծ մասը զեռ կարելի չէ եղած կարդալ — հայերէնի ըլ նմանելէն և հայերէնով չբացաւրտուելէն , որու չի կրնար տրամաբանորէն եզրակացուիլ թէ Հայերը անոնց սկրոնէն չեն և Հայ ազգը այդ ազգերէն տարբեր ազգ մ'է : Զի օրինակ Եղիպտոսի խոպաններուն լեզուն գրեթէ բնաւ չի նմանիր Փարաւունեան մեհենաղրոշմներու լեզուին , ուրիմն պէտք է զնուենք թէ խոպտիները հին Փարաւունեան Եղիպտացոց յաջորդները , սերունդը չեն :

Գ.Բ. ՄՈՒՄՈՒՄ ՅԱՅԹԻՄԻ

(Շարունակելի)

ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ

ՔԻՒՍՈՆԷԱԿԱՆ ԵՐԳԻՆ ԾԱԳՈՒՄԸ

Խ. ՆԱԽՆԱԿԱՆ ԶԵԽԵՐԸ

Բ.

Ակղքնական այս ըրջանի (Ա. դար) մասին միր տեղեկութիւնները հատուկստոր են և անորոշ . վասնզի քրիստոնէութեան հին մատենագիրներն ու պատահական հեթանոս ականատեսները , որոնք հաւանաբար երաժիշտներ չեն , մասնագիտական ու մանրամասնութիւն չեն հազորդեր մեզի : Միաքերը գրադեցնող աւելի էական հարցեր գոյութիւն ունեն , ու տարբեր էր նաև ժամանակի ողին : Քրիստոնեաց իմաստասէրները պարտ էին պաշտպանել եկեղեցւոյ գարզապետութիւնները հեթանոսներու և նորադանդ մալորութեանց դէմ , և այդպիսի ժամանակ մը ո՛չ ոք կը մտածէր զես իր նկարագիրը չառած երաժշտութեան մը վերլուծումովը հետաքրքրուել :

Նոր պաշտամունքը իր կարիքներուն համար Յայներէն և Հրեաներէն կ'օգտագործէր երաժշտական այն ձեւերը զորս կը նկատէր պատշաճ և որոնք հաւանաբար կ'օրդեգրուէին ամէնքէն :

Բիւթանիոյ քրիստոնեաները , այն տեսն Երբ կրտսերն Պլինիոս իր պաշտօնական տեղեկազրութիւնը կը յզէր առ Տրայանոս կայսր (շուրջ 112) , կարեսր տեղ տուած էին երգին իրենց պաշտամունքին կամ ժամապաշտութեան մէջ : Անոնք կը համախմբուէին որոշեալ օր մը , լուսագէմէն առաջ , և «օրհնութիւն կ'երգէին Քըրիստոսի իր Աստուծոյ մը» :

Ցիրաւեր , զիշերային պաշտամունքը սկիզբն իսկ է քրիստոնէական ժամապաշտութեան , ինչպէս ցոյց կուտայ Պլինիոսի այս յիշատակութիւնը : Ատկայն անոնց երգերէն գոնէ մի քանին կարելի է արգեօք նոյնացնել միր այսօրուան ունեցածներուն ենտ : — Եթէ Պլինիոսի այդ տեղեկութեան կցնենք նաև Արքատիգէսի Զատագովորեան մէկ վկայութիւնը , միւսէն քառորդ դար մը միայն վերջ , կը մղուինք խորհիւ «Փառք ի բարձունուի» մասին . «ամէն առաւօտ ,

(*) Sbv. , Universal History of the World . II. Համար . Language by John Fraser LL. D. F. Boes , Handbook of American Languages , 2 Համար , 1911-1922 . L. E. de O'Leary , Comparative Grammar of Semitic Languages , 1923 . Henry Sweet , the History of Language , 1900 .

ԽՈՐՃՈՒՐԴ ԵՒ ԽՈՍՔ

Այս կեանին մէջ պէտք է անենին առաջ պարկեցը վմանել , անմիջապէս յետոյ օգտակարը , որովհետեւ այս երկուրը անբաժան են իւրամէ : Երբ նոյն իսկ օգտակարը միացած չի զնուած խորուած իմաստախորուրեան մը հիս , դիտուած է որ միակ առաջինուրինը բաւական է եղած երշանիկ ապրելու համար :

ամէն ժամ իրենց նկատմամբ Աստուծոյ քարիքներուն համար ոյս օրհներգը կ'երգեն և փառք կը մատուցանեն։ Բայսերու այս պատահումը, արգարե, «մեծ փառաբանութիւն»ը կը յիշեցնէ, որ եկեղեցեկան կանոնագրութեամբ սահմանուած էր առաւոտեան պաշտամունքին։ Ակնարկուած օրհներգը եթէ ըլլայ խոլ և մեծ փառաբանութիւն»ը, որ այդ հետաւոր ժամանակներու կնիքը կը կրէ, զարձեալ, բնագրին ընկերակցող երաժշտութեան մասին ռչինչ կը րերէ միզի ակնարկուած յիշատակութիւնը։

Կ'աւազենք նաեւ տուաջին քրիստոնեաներու կողմէ յօրինուած երգերու, տաշզերու և ինքնազիր սաղմոններու ոչնչացումը. զրութիւններ՝ որոնք նպատակ ունէին «օրհնել զբրիստոս Աստուծոյ բանը», ինչպէս ցոյց կուտալ Ընդունի (Հեթիքիոս) անանուն զրութիւնէ մը Եւսաւրիսի մէկ մէջրերումը։ Այս երգերէն ումանց բառերն ունինք, որոնցմէ ամենէն նշանաւորն է «Լոյս զուարթօթը» զոր կը յիշէ Ս. Տարսուղ 375ին՝ իրեւ շատ հին երգ մը։ Արգարեւ եթէ Աթենոպինէս (Բ. դարու վերջը նահատակուած) չէ այս կտորին հեղինակը, և սակայն զիտենք թէ անիկա յօրինած է նման «սաղմոններ» որոնց մէջ կը փառաւորուի նաեւ Ս. Հոգուոյն ասաււածութիւնը։

Նման երգերու (ինքնազիր սաղմոններ) զրութեամբ ժամանաւորաբար նըշանաւոր հանգիստացաւ Անտիոք, ուր Պօղոս Սամսոստացի զայլ եցուց անոնց կիրառութիւնը. զանոնք ընդունելով սուրբքական։ Բայց այնպէս կը թուի թէ Ս. Իգնատիոսի (վ. 107) տանէն Անտիոքեան ժամապաշտութիւնը ընդունած էր զանոնք, վասնզի Անտիոքի եպիսկոպոսը իր տոնութմայեցիս զրուծ նամակներուն մէջ կը հրաւիրէ կայսերանիստ մայրաքաղաքին հաւատացեալները, իր մարտիրոսանալէն յետոյ և խումբ կաղմիւ սիրով և երգել, ի Յիսուս Քրիստոս, երգ մը հօր Աստուծոյ։ արգարե, երգ մը խումբով երգելու համար պէտք է ունենայ նախապէս որոշուած բառեր և եղանակ, և հօս կարելի չէ երաժշտական յանկարծարանութեան մը մասին խորհիւ, որուն մէկ նկարագրականը կուտայ Տերտուղիանոս իր Զատաղլականին մէջ. «ամէն ոք կը հրաւիրուի կանզնիւ»

երգելու օրհնութիւն մը ի պատիւ Աստուծոյ, իր կարողութեանց համաձայն, քաղուած՝ ի Ա. Գրոց և կամ իր իսկ մտածողութենէն» (Լ. թ. 18)։

Սակայն հերետիկոսներն եւս գիտէին երաժշտութեան զօրսւոր զաղանիքը ու ճարտարօրէն կը զործածէին զայն։ Մարկոսն, Վաղենատին, Բարդածան, Մոնտանոս տաղեր ու երգեր յօրինեցին. Արիսոս, Դ. Պարուն, պիտի չմոռնայ փորձառութեան այս զտոր, երգեր պիտի յօրինէ որպէսզի անոնց միջոցաւ կարենայ իր վարդապետութիւնները տարածել ժողովրդային ամէն զասակարգի մէջ։ Այսպէս կ'արտայայտուի Ս. Եփրեմ Նիկոլոյ Տիեզերական ժողովին մէջ զատապարտուած այս հերետիկոսին երգերուն մասին. «ապականութեան համաճարակը երաժշտական զեղեցկութեան հանդեմանքին տակ ծածկուած էր»։

Փեղեցիկ միթոտ մը — բան մը քանդել տեղը նոր մը զնելու պայմանաւ։ Երգերը իրենց լեզուին յարաբերական աղաւատութեամբը չուտով վտանգաւոր նկատուեցան, վասնզի անոնք կը ձկտէին անհատապաշտութիւն յառաջ բերել ընկերութեան մը մէջ որ կ'ուզէր զանոնք իր մէջ ընկելուզի կարգապահութեան սիրոյն համար։ Սակայն եկեղեցին բոլորովին տարբեր մնթոտ մը որդեգրից։ 380ի Լաւողիկի ժողովը արգիւեց «մարդկային իմաստութեամբ» սաղմոսներու կիրարկութիւնն պաշտամունքի մէջ, ինչպէս նման կարգազրութիւն մը ըլլած էր Ս. Գիրքի անվաերեկամար։ Լաւողիկի ծթրդ. այս կանոնը, սակայն, բոլորովին ի զօրու չէր խափանելու ոչ-սուրբ-գրական երգերու կիրարկումը եկեղեցւոյ մէջ, և հակոռակ այդ կանոնին՝ անոնք պահուեցան քրիստոնեայ աշխարհի մէկ մասին մէջ։

Արգ ցոյց պիտի տանք երգի այն զըլիսաւոր ձեկերը որոնք փոխ ասնուեցան Ախնակոկէն և ի զործ զրուեցան եկեղեցւոյ մէջ։ Անտիոքի և Եղիպատոսի մինաստաններուն մէջ ամենէն առաջ որոշուեցան սաղմոսներութեան և ժամապաշտութեան կերպերը։ Երկու քաղաքներ — Անտիոք և Աղեքսանդրիա — մեկնակէտները եղան երաժշտական այս շարժումին. քաղաքներ, ուր երաժշտութիւնը մեծ եռանզով կը մը-

շակուէր, և որոնք Արևելեան Եկեղեցիներու համար եղան այն՝ ինչ որ Schola Cantorumը պիտի ըլլար Հոռմայ մէջ, է. կամ Ռ. գարուն, Լատին Եկեղեցոյ համար:

Սաղմոսներգութեան երեք ձեւեր կային ընդհանրապէս ամէն տեղ: Ա. — Մէներգ, Բ. — Մէներգ և հաւատացեալերու բազմութեան ընդիշութեները (chant responsorial = պատասխանական երգ) և Գ. — Երկու խումբերու փոխն ի փոխ երգեցողութիւնը (chant antiphonaire = ընդդէմերգ [ի հնումն] [և ապա] փոխերգութիւն:

Ա. — Այս ձեւերէն ամենէն հինն է մեներգի զրութիւնը, որ երգիչը պարզ կամ զարդարուն կերպով մը կը կատարէր սաղմոսներու երգեցութիւնը: Յիբաւի, քրիստոնէական առաջն ժողովներու համախերգողը (préchantre) Տաճարի և Սինակոկեան նախերգողներու պատկերը կը ներկայացնէր նոր հաւատքին մէջ, և սինակոկեան մեներգողներ բնականաբար նախերգող կը գառնույին քրիստոնէական առաջն խումբերու մէջ, երբ յարէին աւետարանական ճշմարտութեանց:

Բ. — Սակայն, որու սաղմոսներ ալելու իւալի նման ցնծերգներ ունէին որոնք ժողովուրդին կողմէ կ'երգուէին. այսպէս ձեւ սաղմոսին իւրաքանչիւր համարը կը վերջանայ յանկերգով մը — զի յաւիսեան է ողորմութիւն նորա — որ քսան և վեց անգամ կը կրկնուէր հաւատացեալերու կողմէ ի պատասխան մեներգողէն երգուած համարներուն: Ահա այսպէս ծնունդ կ'առնէր պատասխանական երգը: Եկեղեցական պատմիչներուն (Սոկրատ, Սոլոմին, Թէոդորէտ) համաձայն, Աթոնասի ատեն (Դ. գար) Աղեքսանդրիոյ մէջ վերոյիշեալ սաղմոսը կ'երգուէր ժողովրդեան ընդմիջումներով. և տակաւին աւելի կանուխ, Եկեղեցոյ մէջ զյութիւն ունէր պատասխանական սաղմոսներութիւնը, ինչպէս ցոյց կուտայ Սիլվիա տիկնոջ դէպի Երուսաղէմ կատարած ուխտագնացութեան (չո. թջ 180) ուղեցրութիւնը:

Գ. — Անտարակոյս, մեներգային սաղմոսներգութիւնները անբաւական նկատուեցան երբ քրիստոնեաները տէր գարձան մայր Եկեղեցիներու և ազատ զգացին ինքնին՝ զարգացնելու իրենց արարողութիւնները: Սաղմոսները երկու խումբով սկսան երգել. նոխ կը պատասխանէին ի-

րաբու և ապա կը միանային յանկերգը միտուին երգելու համար: Անոնք այս տեսակ սաղմոսներգութիւնը փոխերգութիւն (antiphonie) կը կոչէին: Անտիփոքի մէջ էր որ ծնունդ առաւ փոխերգութիւնն սովորութիւնը: Սոկրատ պատմիչը հասու զըրոյցի մը համուձայն, Ա. Իգնատիոս երազին մէջ հրեշտակներ կը տեսնէ, որոնք երկու խումբերու բաժնուած՝ փոխնիփոխ և կամ դէմոնդէմ կ'երգեն: Այսու ամենայնին կարելի չէ հաստատել այդքան հին աւանդութիւն մը: Վաւերապիրները ցոյց կուտան մեզի Փարիսանոսն ու Խէոզորէտը, երկու աշխարհականներ (ապա երկուքն ալ եպիսկոպոսացած), որոնք տասնամելայ շրջանի մը մէջ (348-358) կը կազմակերպեն դէմաոդէմ երգեցողութիւնն Անտիփոքի մէջ: Սակայն, մինչ թէ զորորշէս պատմիչ նորութիւն մը կը նկատէ ասիկա. Սողոմին և թէ զորորս Մոպսուեստացի զայն կը ներկայացնեն իրեն նախազոյ իրողութիւն մը. վասնի Ս. Եփրեմ (վ. 373), նոյնիսկ տակաւին սարկուազ, Բարձումայի երգերուն դէմ հակազգեցութիւն մը յառաջ բերելու նպատակաւ երգեր յօրինած էր և զանոնք փոխնիփոխ երգել տուած երգչունիներու:

Ա. Բարսիկ, որ կեսարիոյ եկեղեցւոյն մէջ հաստատեց դէմաոդէմ երգեցողութիւնը, առ ներկեսարացիս զրած իր նամակով ցոյց կուտայ թէ արենելիան բազմաթիւ եկեղեցիներու մէջ տարածուած էր փոխերգութեան զրութիւնը: օժողովուրդը, կ'ըսէ ան, զիշերը կ'արթննայ քունին և աղօթատուն կ'երթայ. աղօթքի աւարտումէն յետոյ կը սկսին սաղմոսներգութիւնները: Դիմադիմ երկու խումբերու կը բաժնուին. երբեմն մեներգող մը կ'երգէ, որուն ամէնքը կը պատասխանէն. և այսպէս զանազան սաղմոսներգութիւններով զիշերն անցնելէ յետոյ, բոլորն ի միտոսին, կարծես մէկ բերնով և սիրտով կ'երգեն ապաշխարութեան սաղմոսը: Եթէ ա՛յս պատ-

(*) Հին տեսագէտներու համաձայն այս րաբու սաղմոսներգութիւններու անբաւական մակրաւակալ (octave = ութեակ) մը առքերերութեամբ երկու խումբերու մանուկներու (կամ կանանց) և այրերու — կազմէ կատարուած յաջորդական երգեցութիւնը: Սակայն երկու խումբերու ծայնական այս զանազանութիւնը կ'անսկանուի ի վերցոյ, և անտիփոնիքին (ընդդէմերգ) կը տրուի (փոխերգութեան) իմաստ մը:

ճառաւ (այսինքն սաղմոսերգութեան այս կերպին = փոխերգութիւն = համար) ինձմէ կը զատուիք, հարկ է որ նաև բաժնուիք եզրատացիներէն, լիրէացիներէն, թիրայիտաներու վանքելուն, Պաղեստինի, Արարիոյ, Փիւնիկէի և Ասորիքի բնակիչներէն ու Երրատացիներէն. ի մի բան, բուլոր անոնցմէ որոնք ի պատուի կը պահեն հսկումներն ու սաղմոսերգութիւնները առ հոսարակի:

Ա. Յովհան Ռոկերեան Անտիոքէն Պողիս դալով կը կազմակերպէ այնտեղ փոխերգութիւնը, ուր իրմէ առաջ Փլորիանոս յաւզած էր թէոզոս կայսրը՝ առար ունկնդրել տալով ասորական ոճով երգոց խօսւմբեր:

Արեւմուտքի մէջ, Պահմասոս պապին կողմէ Հռոմ մացուցաւ փոխերգութիւնը: Իսկ Միլան երգեցողութեան այս դրութիւնը ճանչցաւ Ամբրոսիոսվ: Ա. Օգոստինոսոս, իբր ականատեսու, կը ներկայացնէ ալսու արեւելեացց երգուած սաղմոսներուն ժողովուրգին վրայ յառաջ բերած խոր ալպաւորութիւնը, այն պահուն, իբր Ամբրոսիոս առաջին անգամնելլութով կը գործադրէր զայն Միլանի մայր եկեղեցին մէջ, ուր ուղղափառներու բազմութիւնը կը հսկէր եկեղեցին արիոսականներու յարձակումներուն դէմ պաշտպանելու համար (Դ. դար):

Երգեցողութեան ուրիշ միշտակութեան արժանի կերպէն մին էր զրուցելութիւնը (récitatif) (*). այսինքն քարոզի, առաքելական թուղթերու, Աւետարաններու և Մարգարէութեանց ուլորակեալ ընթերցանութեան զրութիւնը. ըստ որում ընթերցանութիւնը շարունակօրէն սըլունուածօ (tenu) ձայնի մը վրայ պիտի կատարուէր, զրուածքին շնչտերն ու կէտազրութիւնը ձայնի շատ թիթե թեքումներու միջոցաւ զգալի ընելով:

Միենոյն ժամանակ սակայն, պատասխանական հին սաղմոսերգութիւնը չէր դադրեր նորանոր զարգացումներ և աճումներ ունենալէ: Ժողովրդային որոշ պատասխանականի կը իրավութեամբ կ'երգուէին, հետզհետէ կը ստանային եղանակներ և կը վստահուէին գործ երգիչներու:

(*) Արեւմուտքի մէջ, զրուցերգի այս զրութեան համաձայն կ'երգուէր «Փառը ի բարձունչութ Պատարագի որոշ օրերուն, պատարագի եպիսկոպոսը միայնակ (solo) կ'երգէր զայն:

Քրիստոնէական եկեղեցին հարիւր յիստուն սաղմոսներէն զատ օգտագործեց նաև Հին և Նոր Կտակարաններէն հատուածներ, որոնք ընդհանրապէս «օրհնութիւն» անուամբ կը ներկայանան մեզի: Այդ օրհնութիւններն ինն էին թուով. 1. Կարմիր օրովին անցին երգը. 2. Մովսէսի վեցին օրերուն արտասանած օրհնութիւնը. 3. Սամուկի մօր՝ Աննայի օրհնութիւնը. 4. Օրհնութիւն Ամբակումայ. 5. Օրհնութիւն Եսայայ. 6. Օրհնութիւն կամ Աղօրք Յափաննու. 7. Մեծացուցի և օրհնութիւն Զաբարեայ. 8. Արդարակիա. 9. Օրհնութիւն երից մանկանց:

Քրիստոնէութեան կատարած ուրիշ մէկ փոխառութիւնն է Սինակոկէն՝ ալելուիան, և հետեւորար նաև, զարդարուն ձայնարկութիւններով (mélismatique) երգելու սովորութիւնը, քանի որ հրեաներու մօտ այդ ոճով կ'երգուէին անոնք:

Կ'լուսի թէ Դամասոս պատպ որդեզրելով Երոսազէմի եկեղեցւոյն ալէլուիաներու դրութիւնը և Երգեցողութիւնը, ներմուծած է զայն Լատին Եկեղեցւոյն մէջ: Նախ սաղմոսէն համար մը կ'երգուէր և ապա՝ նախ քան երկրորդ համարն սկսիլը՝ կը կատարուէր ալելուիաներու ձայնարկութիւնը: Հռոմայ մէջ ալելուիան զատկական տօնին միայն կ'երգուէր, սակայն Հռոմայ եկեղեցւոյն մէծ Բարեկարգիչը — Գրիգոր (Մէծ) Ա. պատպ — կիրակիներու և ուրիշ մէծ տօներու համար ևս արտօնւեց, ու մինչեւ անզամ պարտազրեց անոնց կիրարկութիւնը (*):

Ամփոփիով միը խօսքերը: Տեսանք թէ ինչ զիմայելուններ ունեցած է քրիստոնէական երգը իր ծագումէն մինչեւ իր արդի զիմակին բարձրանալը. և թէ երգեցողական ինչպիսի կիրակերու տեղի տուած իր զանդազ կղափոխութեան ընթացքին:

ՊԱՐԱԿ ԱԲԴ. ԹՈՒՄՑԵԱՆ

(*) Պէտք է նկատի ունենալ նաև ուրիշ պարզաց մը: Յոյն եւ լատին Եկեղեցիները լուրջ հաւաքարութեան մը մէջ կը զանուին ալելուիա-ի սովորութեան չուրջ: Մինչ աւաշինը զայն կը կիրարիէ նոյն իսկ Մեծ Պահրի օրերուն, երկրորդ բացարձակական կը մերժէ այդ սովորութիւնը. բանի որ այդ օրերը զգումի եւ ապաշխարթեան օրեր են եւ ոչ ուրախութեան. զանցի ալելուիաները ցնծութեան երգեր են, եւ հատեւարար բերկրալից առիթներու համար միայն սահմանուած:

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԱՐՄԱՆՈՒԹՅԱՅ ԼՈՒՐԵՐ

Անցեալ նոյեմբեր ամսաւան ընթացքին Ա. Արմանության Տեղական Ժողովը ի նիստ գումարուեցաւ իրեն զարչական մարմին տասն անդամ, իսկ Առաջամաշատնենի հայերէն բարգմանուրեան տամականին ներկայացարդ զարարած յորիլինի և պարագաներու նույնական անդամ, իրաքանչափ զարգելով իր իրաւասութեան մէջ եղած խնդիրներով։ *

● Եր. 3 նոյ. — Ս. Պատրիարքին այցելեց Արքայի կողմէն կամաց մէջ իրենց պատրիարքը և առաջիկայ հինգամբի պիտի հասնի Յաղոյէ, յաջորդ կիրակին և նորաշէն եկեղեցոյ մը օժումը կատարելու համար։

— Ս. Պատրիարքին այցելեց Ե. Ք. Ընկ. կրօնի ուսուցիչը, ընկերակցութեամբ տեղուոյ նոյն հաստատութեան փոխ տեսչին և տեղեկութիւններ տուաւ իրենց աշխատավեհանց մասին։

— Երեկոյին, զարժարանին մէջ տեղի ունեցած վիճականներ կիրակի, մասնակցութեամբ երիցագոյն արքականագաց զարարանին։

● Կիր. 4 նոյ. — Սրբոց Յակոբեանց Մայր տաճարին մէջ քարոզեց Տ. Արքովէ Վրզ. Արքայի զընկերը քնի իրեն զանձն բայ լուրանու, բացատրեց թէ անձին հձմարիս ուրը ընկերոջ սիրոյն մէջ միայն կրնաւ արտայայտուի, վասն զի ընկերութիւննը Քրիստոնէական բարոյականի ամսնեն անհամարեց պարտականութիւնն է։

● Ել. 8 նոյ. — Ս. Պատրիարքին կողմէ Տ. Շաւարչ Վրզ. մեկնեցաւ Յաղոյէ, ընկերակցութեամբ տեղուոյն տեսուչ Տ. Ներսէ Վրզ. ի. Պատարելու համար։

● Եր. 10 նոյ. — Մելքոնէներու Ս. Քաղաքիս միաւորը երեք զարգապեսներու ընկերակցութեամբ, Ս. Պատրիարքին չնորհակաւութեան այցելութիւն մը տուաւ, Յաղոյէ պատուիրակ զրկած ըլլաւուն համար։

— Երեկոյեան, Ս. Պատրիարք Հայրը և Միարանութիւնը հրաշափառի թափորով մասութ գործեցին ի Ս. Յարութիւն, և Փրկչի գերեզմանին առջև կանոնական ուժաւ կատարելէ վերջ, կիրակիամաւարքի ժամերգութիւնը պաշտեցին հայապատկան Ս. Խուսաւորին հինաւուրց առաջարին մէջ։

● Կիր. 11 նոյ. — Քիչերային և առաւտան ժամերգութիւնը պաշտուեցաւ ի Ս. Խուսաւորին, Ներկայ էր խուսն բազմութիւն մոլովը բանին Ս. Պատրիարքը օրուան տօնին ամթիւ հակիմ բայց տուաւ քերշինին զերաբանութիւնը, հինուած ըլլաւով ուրոյ և զանութիւն զարափարին վրայ։

մաց անունները։ Ս. Պատարագէն վերջ կազմուեցաւ հանդիսաւոր թափորը, Ս. Պատրիարքը գիւտ խաչի ստորերկերայ սեղանէն վերբերելով կենաց փայտի մասունքը պարտաւակով խաչը անցաւ թափորի զուտիւը ամպուզալիքն ներքեն, թափորը երեք անգամ Փրկչի գերեզմանին շարջ զարձաւ ի ներկայաւթեան ազգայնոց և սարաներու։ — Զինազագարի թէ առքեզարձն առթիւ Ս. Պատրիարքին կողմէ՝ Փախանորդ Տ. Մկրտչ Եզոս, Աղաւանունի և Ս. Տեղեաց քարտուզար Տ. Շաւարչ Վրզ. առաւտուն զնացին ներկայ զըտնուի սպահանցէս պաշտանական մեծ արարութիւններու, որ տեղի ունեցաւ երաւագէմի զինուրական մեծ զերեզմանատան մէջ։

● Գշ. 13 նոյ. — Ս. Քաղաքիս Քերման բոզգականաց հաջիւ Տ. Էրնեստ Բայն այցելեց Ս. Պատրիարքը Հօր և տեղեկութիւններ հազարդից գերեզմանի համարանական կրթութիւնների խոսնութիւնուն մասին։

— Տ. Արքովէ Վրզ. մեկնեցաւ Յաղոյէ տեղուուչիւն հետ կատարելու համար Լուսաւորչի Լուսայի հանգանակութիւնը, նոյն բաղաքին և Արմէի մէջ։ Խոկ վանքարնակի և քաղաքարնակի աղջայնոց մատ նոյն հանգանակութիւնը չորս օրերէ ի վեր կը կատարուի պատկանաւականի մասնակիւթիւնուն միջոցաւ։

● Եր. 17 նոյ. — Ժառանգաւորաց սրահին մէջ երեկոյին բանախօսեց Տ. Տիրան Վրզ., ուրենք և պատութիւն նիւթին վրայ։

● Կիր. 18 նոյ. — Մայր տաճարին մէջ քարոզեց Տ. Եւաւար Վրզ. «Երանի որ քաղցկել և ծարաւի իցին արդարութեան, զի նորա յազեացին»։ բացատրեց բարդարաւթեան զգացումին վանութիւնը, որ զայն կիրարէլելով արզարութեան քաջանու ու ամրաւը ունեցող հայութեան, ըստ թէ ան ալ պիտի յացենաւ։

— Տ. Եղիշէ Վրզ. ընկերակցութեամբ Յարութիւն սարկաւագին մեկնեցաւ Ամման, Աղջրայրդանանու նորակազմ տեղական խորհուրդին հաստատութեան պատրիարքական կոնդակը ասնելու և քարոզութեան պարտականութեամբ։

● Կիր. 25 նոյ. — Ս. Յարութեան վերնայարկ մատրան մէջ քարոզեց Տ. Հայրիկ Վրզ. «Դուք իս թագաւոր Հեքից բնարանով, բացատրեց երեկուոր և հոգեւոր թագաւորութիւններու տարրիքութիւնը և ցայց տուաւ վերշինին զերաբանութիւնը, հինուած ըլլաւով ուրոյ և զանութիւն զարափարին վրայ։

● Բշ. 26 նոյ. — Տ. Մելքոնով Սրբազնն Ս. Պատրիարքը Հօր կողմէ մեկնեցաւ Ամման ի Հովրհաւորութիւն տեղուոյն վեհապետ էմիր Արքայանի իր գահամառնակ որդուոյն հարանիեաց ամթիւ։

● Գշ. 28 նոյ. — Ս. Պատրիարք Հօր կողմէ Տ. Արքովէ Վարդապետի կամաց կացին ներկայ գունուի Երաւագէմի աղջկանոց Քրիստոնէական ընկերութեան տարեկան աղջկանու պատրիարքին։

Proprietor — His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
Editor — Father Karekine Bulbulian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

